

ՍԻՈՆ



Ս. ՏԱԿՈՐԵԱՆԻ ՎԱՐ ԾԱՅՈՑ ՑԵՐՈՒՄԱՂԵՄ

«Սիոն»، مجلة أرمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، للغة والبيان.
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎ. Ա. ՆԴԱԿԱՆԻ ԹԻՒՆ

ԵՐԵՒ

Կոնդակ՝ Ամենայն Հայոց վեհ. Հայրապետություն

273

ԿՐԾՆԱԿԱՆ

- | | | |
|---|--|------------|
| <ul style="list-style-type: none"> — Պարծաճի նշանը — Խաչը և անոր պարծաճիք | ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՈՍ. ԱՍԻԱՆԵԱՆ
ԳՐ. Ա. ՍՈՒՐԱՅԵԱՆ | 277
279 |
|---|--|------------|

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

- | | | |
|--|-------------------------------------|-------------------|
| <ul style="list-style-type: none"> — ... Յաւերժապէս նոր — Կը նայիմ կեանքին — Բարբառ մայբենի | Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
Գ. ՃԱՐՏԱՐ
ՍԱՐՄԵՆ | 283
284
285 |
|--|-------------------------------------|-------------------|

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- | | | |
|--|----------------|-----|
| <ul style="list-style-type: none"> — Անանիա հակաբոռ կարողիկոս | ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ | 286 |
|--|----------------|-----|

ԻՄԱԼԱՏԱՍԻՐԱԿԱՆ

- | | | |
|---|------------|-----|
| <ul style="list-style-type: none"> — Կրօնի և գիտուրիւն | Ն. ԵԱԳԼԵԱՆ | 289 |
|---|------------|-----|

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

- | | | |
|--|-----------------------|-----|
| <ul style="list-style-type: none"> — Պատմուրիւն Եկեղեցւոյ | ՀՐԱՏ. Ն. ԵՊՍ. ՇՈՎԱԿԱՆ | 294 |
|--|-----------------------|-----|

Երուսաղէմի Պատրիարք Ն. Ամեն. Տ. Եղիշէ

Արքեպա. Տէրեւեանի Նիւ Եորք այցելուրիւնը ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

297

Հաղորդագրուրիւն Մայր Արոռոյ Դիւանէն

303

Հ. Բ. Ը. Միուրիւն — Հրաւիրազիր Ընդհանուր Ժողովի

303

Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

- | | |
|---|------------|
| <ul style="list-style-type: none"> — Եկեղեցական-Բեմական — Պատօնական | 304
304 |
|---|------------|

**ՍԻՈՆ - ի Տարեկան Բաժնեգինն է,
բոլոր Երկիրներու համար, Անգլ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem (Jordan)

— U h a ' u —

L.P. SUPP - 600 61201

1964

Luthifahr

10




ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ ՍՒՐՈՅ ՈՂՋՈՇԵՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆ ԿԻԼԻԿԻՅ Տ. Տ. ԽՈՐԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅ,
ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԱՅ Տ. ԵՂԻՇՔԻ ԱՐՔԵՊՈՒՍԿՈ-
ՊՈՍԻՆ, ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ԿՈՍՏԱԴԻՈՒՊՈԼԻՍՈՅ Տ. ՇՆՈՐՀՔԱՅ ԱՐՔ-
ԵՊՈՒՍԿՈՊՈՍԻՆ, ՀԱՄՈՐԵՆ ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍԱՅ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ՎԱՐԴԱ-
ՊԵՏԱՅ, ՔԱՀԱՆԱՅԻՅ ԵՒ ՍԱՐԿԱՆԱԳԱՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ
ԺՈՂՈՎԱՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐՈՅՈՅ ԵՒ ՊԱՇՏՈՆԻՔԻՑ ՀԱՅԱ-
ՏԱՆԵԱՅՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԵՒ ՍՒՐԵԵԱԼ ՀԱՄԱՅՆ
ՀԱՅԱՏԱԳԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՅ :

«Ի ԱՐՀ ՀԱՄԱՐԵԱԼ ԻՒՆ, ԵՒ ՄԱՀՔ ԻՒՐԵԱՆՑ՝ ԱՆՇՈՒՏՏ ԿԵԱՆՔ»:

ԵՐԵՒ

ՄԵՐ ՀԻՆԱԽՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆԴՐԱՆ ՅՈՒՆԱՐՁԱՆ ՄԵՆ Է, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ-ՀՈՐԻՉՈՒՆԻ ՎՐԱՑ ԲԱՐՁՐԱՑՈՂ, ՇԱՀԱԽՈՒԱՌ ՈՒ ՄԱՐՄԻՆ ԱՌԱՋ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԻՆԵԼ, ԲԱ-



րին ու Գեղեցիկին ավագանու ՍՏԵՂՆԱՐԱՄ ՀԱՅԱՐԴ ԵՒ ԱԽԱԿԻՆ ԱԶԳ ՈՒ ԱՀԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԵՐՏԵԼՈՒ ԱՐԲԱԾԱՆ ԿԵՐՔՈՎ, ԱՅՆ ՕՐԵՒ ՄԱՆԱԿԱՆ, ԵՐԲ ԱԽԱՏԱՐԱՆ ԼՈՅՈՒ ԻՉՈՒ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ ՔՐԻՍՈՍ ԱԽԱՏԱՐԱՆ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԱՅԱՍՏ ԿԵԱՐԻԿԻ, ՀԱԿԱՏԱ ԼՈՅՈՒ ՈՒ ՃԻՒՐԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԵՒ ՀԱՅԱՏ, Թէ «ՍԵՐ ՈԶ ԵՐԵՎԱՆ ԱԽԱԿԱՆ» (Ա. ԿՈՐԻ, Ժ. Տ), ԵՒ ԱՅՈՎԵՍ ԱՀԱՏ ԱՆ ԲԱՑԱ ԴԻՆԵՐԸ ԻՐ ՀՈԴԻ ՈՒԺԵՐՈՒՆ, ԴԻՆԵՐԸ ՅԱԼԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՐԻԿԻ:

ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ ՄԿԻՉԲ ԱԽԱՏ ՀԻՄԴԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՆ, ՀԱՅ ԱՌԵՐԻ ԳԻՒՏՈՎ ԵՒ ԱԽԱՐԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՎ:

ԱԿԻՐԱՅՐ ՀՐՈՒՄԵ ԵՂԱՄ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ ՈՒԵԿԱՆ ՈՒԺԵՐՈՒ ԱՐԴԱՍԱԼՈՐՄԱՆ ՈՒ ՊԱ-
ՆԿԱՆ ԱՐՏՎԱՎՏՈՒԹԻՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԽԵՔՆԱԴՏԱՎԱՅՑՈՒԹԵԱՆ, ԵՒ ՄԻԱԺԱՄԱՆ ՄԿԻՉԲԸ ՄԵՐ ԲՈՒ
ԱՇԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ՈՐ ԻՐ ԴՐՈՇԵԼ ԴՐԱՄ ԵԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԴԱՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ: ՎԱՐԴԱԿԱՆ
ԵՒ ՀԵՐԱԳՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՆ ԴԱՐՁԱԿ ՄԵՐ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ ՃԱԿԱՏԱԴԻՐԸ: ԵՒ ԱՅԻ ՕՐԵՒ Ի
ՎԵՐ, ԱՄԲՈՂ ՀԱՅԱՐ ԵՒ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ՄԵՐ ՆԱԽՆԻ ՆՈՅՆ ՀԵՐՈՍԱԿԱ
ՄԱՐՏ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ «ՎԱՅՆ ՅԵՍՈՒՆԻ, ՎԱՅՆ ՀԱՅՐԵՆԵԱՅ», ՆՈՅՆ «ԶԻ ԲԱՐՁՐԱՎԱՅ ԿՈՂՄՆ ՃԵ-
ՄԱՐՏՈՒԹԵԱՆ» ՈՒԽՈՎ, ՄԻՋ ՄԱՀԸ ՄԱՀՈՎ ՅԱՂՎԵԼՈՒ ՀԱԿԱՏՔՈՎ:

ԱՅԻ ԱՐԻԵԼՈՏ, ԲԱՅՑ ԱԶՈՒՐ ՓԱՄՔԻ ՃԱՄԲԻՆ ՎՐԱՅ, ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ Ա-
ՐԵԱՆԱԿՐԵՑ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՄԵԽ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՆ ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻՆ ԱԽԱՏ:

ԱՅՆՈՐ, ՄԵՐ ԱՐՏԵՐԸ ԽՈՎ ՎԵՏՈՎ ԼԵՅՈՒՆ, ՀՈԴԵԿԱՆ ՆԱԽՐ ԱՊՐՈՒՄԵՐՈՎ ԿՈԴԵԿՈԶԵՆՔ
ՅԵՆԱԿԱԾ ԱՅՆ ԱՀԱՅՈՐ ՈՂԵՐԳՈՒԹԵԱՆ, ՈՐ ՄԿԻՉԲ ԱԽԱՏ 1915Ի ԱՊՐԻԼ 24ԻՆ ԵՒ ՏԵԼԵ ԱՄ-
ԲՈՂ ՀԻՆԳ ՏԱՐԻ, ԲԵԼԱԶԻՆ ԸՆԵԼՈՎ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՅՆ ՀԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՄՐՄԱՓԵՎ
ՏԱԿԱՎԱՐՄԵՐՈՒ ՄԷ, ԿԱՄՄԱԿԵՐՊՈՒԱՆ ՈՒ ԴԱՐՄԱԴՐՈՒԱՆ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԻՈՑ ԵԵՂԱ-
ՊԱՆ ԿԱԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԿՈԴՄԵԼ: ՆԱՀԱՏԱԿՈՒԵԱՆ ՄՈՏ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՄ ՀԱՅԵՐ: ՀՐԿԻՉՈՒԵԱՆ ՈՒ
ՔԱՐՈՒԹԵԱՆ ԵՂԱՄ ԲԱՀԱՎԱՀԱՐԻՐ ՇԵՆ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՒ ԳԻՂԵՐ, ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՈՒ ՎԱՆՔԵՐ, ՇԱ-
ՏԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՅԱԿԵՐ ԿՈԹՈՂՆԵՐ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ: «ՔԱՅ ՆԱՀԱՏԱԿ ՄԵՐ
ԱԽԱԿԻ Ի ՊԱՏԵՐԱԶՄ, ԵՒ ՍՈՒՐԵ ՔԱՎԱՆԱՎՔ ՄԵՐ ԽՈՂԱՊԵՂԱՅ Ի ԶԵԽԱՑ ԱՆՈՐԻԱՆ, ԳԵՂԵՑԻ
ԵՐԵՏԱՍԱՐԴԻՔ ԶԵԽԱ Ի ՍՊԱՆՈՒՄ, ԵՒ ԲԱԶՈՒՄ ԿՈՒՍԱԿ ՎԱՐԵՎԱՆ Ի ԳԵՐՈՒԹԻՒՆ, ԳԻՐ ԿԱ-
ՆԱՅՔ ԱԽԱԿԻ Ի ՏԱԿԱՎԱՆ ԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԱԶՈՒՄ ՈՐԵՐ ԿԱԿԱՆԻՆ ԳԱՄԱՎԱՋԱՅ, ԵՒ «ՇԵՆՈՒԱՄՔ
ՄԵՐ ԵՂԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՔ ԴԻՎԱՆ ՄԵՐՈՅ, ԵՒ ՎԱՅԱԿԱՔ ԶԵԽԱՑ ՄԵՐՈՅ ՏԱՊԱՆԵՎԱՆ Ի ՎԵՐԱՑ ՄԵՐ»
(ԵԱՀԵ): ԱՅԻ ԱՆԻ ՕՐԵՐՈՒՆ ԵԿԱԾ ԷՐ ՊԱՀ ՄԸ, ԵՐԲ «ԱՅՆ ԱՇԽԱՐԴԻ ՎՐԱՅ ԱՅԼԵԿԻ ԱԿԵՆԱՐ ԻՐ
ՀԱՅ ԸԼԱԱԱ»: ԱՄԷՆ ՅՈՅՆ ԿՈՐՍՈՒԱՆ ԿԸ ԹՈՒՒՐ, ԵՒ ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԳԻՐՔԸ՝ ՓԱԿՈՒԱՌ ՈՒ
ԱՐԵԱՆ ՄԷ ԹՈՒՈՒԱՌ:

ԲԱՅՑ ՈՎ ԱՆԻՄԱՆԱՐ ԽՈՐՃՈՒՐԴ ՄԱՀՈՒԱՆ ԵՒ ԿԵԱՐԻԿԻ, ԵՒ ՈՎ ՀՐԱՇՎՈՒՐ ՈՒԻ ՀԱՅՈՅ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ:

ՆԱՀԱՏԱԿՈՒԱՆ ԷՐ ԱՄԲՈՂ ՃՈՂՈՎՈՒՐԴ ՄԸ, ԱՅՈՒ, ԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԶԵԽՆ ՄԵԽՈՒ Ի ՍՊԱՅ,
ՎԱԴԵՋ ԱՆՈՒՔ ԶՈՀՈՒԵՐ ԷՒՆ ՀԱՄԱՏՔՈՎ ԱՄՈՒՐ, Թէ «ԿԵԱՆԻ ՔՐԻՍՈՍ Է ԵՒ ՄԵԽՈՒՆԵՆ» ՏԱՅ»
(ՓԻԼԻՊ. Ա. 21): ԱՆՈՒՔ, «ՈՐՊԵՍ ՍԿԱՆ ՔԱԶՈՒԹԵԱԿՐ, ՆՈՎՈՒ ԵՒ ԿԱՏԱՐԵՎԱՆ ԶՀԱՆԴԵՍ ՆԱՀԱ-
ՏԱԿՈՒԹԵԱՆ, ԱՐ ԵՐԿՈՒՄՈՐ ՍԻՐՈՎՆ, ԵՒ ԱՐՏԱՓԱՅԼԵԱՆ ԻՐԵՐԻ ԶԱՐԳԱԿԱՆ Ի ՄԷ ՏԻԵԶԵՐԱՑ,
ՈՐՈՅ ԵՒ ԱՆՈՒԱՆ ՆՈՅՆ ԳԻՐԱՅ, ԵՆ Ի ԳԵՐՈՒԹԵԱՆ ԿԵՆԱՑ» (ՅՈՎՀ, ԴՐԱՍԱԿԱԿԵՐՏՏԻ):

ԻՆՉԳԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՕՐԵՐՈՒՆ ԵՒ ԱՅՆՈՒՀԵԵՆ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ՄԱՀԸ
ՎԱՂԲՈՒ ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒԻՐ ԱՆԴԱՄ ՄԸ ԵՐՈ ՊԱՏՄԵՑ ՎԱՐԴԱՆՈՐ ԱՆՈՂՈՔ ՃԱԿԱՏԱԴԻՐ
ՈՒ ԿԵԱՆԻՔ ԿՈԶԵՑ ՄՆԱՑՈՐԴԱՑ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԱՆ ԱԶԳԻՆ: «ԻՐ ՔԱՅ ՈՐԴԻՈՑ ՍՈՒՐԵ ԱՐԻ-
ՆԵՆ» ԱՐԻԱՑԱՐ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ, ՀԱՅԱՐ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐ ՏԱՐԻՆԵՐ ԵԵՏՈՅ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ
ՄԵԽ ԱԽԵՏՈՒ ՏՈՒԱՐ ՍԱՐԴԱՐԱԿՈՒՈՎ:

ԵՒ ԱՀԱ ՔԱՊԱՍՈՒՆ ԵՒ ԱԽԵԼ ՏԱՐԻՆԵՐԷ Ի ՎԵՐ, ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻ ՄԱՅՐ ԶԱՆԴՈՒԱՆԸ,

Միաժամանակ իր նպաստ ՄԱՅՐ ՀՈԴԻ ՎՐԱՅ, իր ՀԱՅՐԵԼԻ ՀԱՐԱՀԱՅ ԿԱՊԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԻՔԻ ՆԵՐՔԵՒ, ԵՐԱՎԵՐԱԿԱ ԺՈՂՈՎՈՐԴՅՈՒՆԵՐՈՒ ԿՈՂՔԻՆ, ԻՐ ԵՐՉԱԼԻԿ ԱՊԱԳԱ ԿՈՂՈՎՈՐԴՅԱՆ, ԽՈՂԱԴՈՒԹՅԵԱՆ ԵՒ ՅԱԲԱՋԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԾԵՐԱՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒ ՄԷՀ: ԻՆԿ Ի ՍՈՒԻԹՈՒ ԱՇԽԱՐՀՆ ՑՐՈՒԱԾ ՊԱՆԴՈՒԻՆ ՀԱՅԵՐԸ, ԻՐԵԼՏ ԱՇՔԵՐԸ ՅԱՐԱՇ ԴՔԻ ՎԵՐԱՇԽՈՒՈՒ ՈՒ ԱՌԱԿՈՒ ՄԱՅՐ ՀԱՅՐԵԼԻՔՔ, ՅԱԿԵՑԱՇ ԿԵԱՆՔԻ ՆՈՐ ԱՌԻՆՈՎ ԵՒ ՈԴԵՇՆՉՈՒԱԾ ԱՇԽԻ ՀԿԱՐՏՈՒԹՅՈՒ ՈՒ ՎԱՐ ՏԵՍՈՒՔՆԵՐՈՎ ԴՔԻ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱ, ԿԵՐԱՉԵՆ ՕՐ ՄԵ ՎԵՐԱԿԱՑՈՒԱԾ ԱՐԱՐԱՏԻ, ԻՐԵԼՏ ՀԱՅԱՍՏԱՆԵՐ ՔՈՅԵՐԵՐՈՒ ՈՒ ԵՂԱՅԵՐԵՐՈՒ ՄՈՏ, ԻՐԵԼՏ ՏՔՆՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆ ԸՆՍԻՑ ԵՐԵՐԵԼՈՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԱՅՐ ՀԱՅՐԵԼԻՔՆ:

ՀԱՅՈՑ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԵՐ ՎԵՐՃՆԱԳԻՆ ՊԱԿՈՒՈՒ Է ՅԱՎՐՈՒԹԵԱՆ ԲՐԱԲՐՈՒՈՎ ՈՒ ՆՈՐ ԳԵԼԱՅԻ ԼՈՒԽԱՌԱՑՈՎ ԵՒ ՎԵՐԱՌԱՆԱՇ Է ՄԵՐ ՀՅՈՒՆՈՒՐՅ ԵՐԿՐՈ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՐԵԼՏ ԱՇԽԱՅԻ ԳԵՏՈՒԹԻՒՆ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՐԴՅԻ ԶԱԽԱՆԵՐԸ, ՈՐ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՈՒԻԹՈՒ ԱՇԽԱՐՀԻ, ԱՅՍՈՐ, ՄԵՆ Ե-ՂԵՄԵՆ ՅԻՍՈՒՆ ՏԱՐՐ ՅԵՏԱՑ, ԵՐԿԻՒՂԱՌՈՒԹԵԱՄՄ ԿԸ ԽՈԽԱՐՀՆ ԲԻՒՐԱԿՈՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՈՒ ԱՆ- ԱՎԱՑ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒ ԱԼՃԵՆ ՈՒ ԿԱՅՈՐԵՆ ԱՆՈՑ ԱՄԵԱՀ ՀՈԴԻՆԵՐՈՒ ԽԱՂԱԴՈՒԹՅԱՆ ԵՒ Ե-ՐԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ԵՒ ԿԸ ՎԵՐԱՆՈՐՈՇԵՆ ԻՐԵԼՏ ՈՒԻՆԸ ՍՈՒՐԲ ՊԱՏԵԼՈՒ ԱՆՈՑ ՆՈՒՐԱԿԱՆ ԵՐՇԱԿԱԿ ՈՒ ՄԱՆՈՒ ՀԱՅԱՏԱՐԻՄ ԱՆՈՑ ԼՈՅ ՀԱՅԱՏՔՐ, ԱՆՈՑ ՀԵՐԱՌՈՎԱԿԱՆ ՈԴԻՆ, ՀԱՅՈՑ ԱՇԽ ՄԵԿՏԵՂՈՒԱ ԵՒ ՀԱՅՈՑ ՄԵԽՈՎ ԵՐԿԻՐԸ ԳՐԿՈՒԱՇ ՏԵՆԵԼՈՒ ԱՆՈՑ ՊԱՅԱՌ ԵՐԱԾԻՆ:

«ՊԱԿԱՎՅՑՔ ԴՈՒՔ ԸՆԴ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԶԵՐ, ՆՈՐՈԳԵՑԵՔ ԱՊԱ ԶԵՒՏԱՏԱԿ ՆԱԱՆԵԱՑ» (ԱԼԻՇԱՆ):

ԱՅՍՈՐ, ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐՈՒ ՀԱՄԱՐ, ՈՒՐ ՈՐ ԱԼ ԳՏՆՈՒԻ ԱՆՈՒՔ, ԱԼՈՐՔԻ ՈՐ Է ՆԱՅԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՐԴՅԻ ԽԱՂԱՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ՄԵՐ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՅՐԵԼԻ ԵՐԿՐՈ ԱՆԱՍԱՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԱՊՐՈՎ ՈՒ ՇՆՈՉՈՂ ԵՒ ԼՈՅՆ ՄԷՀ ԱՇԽ ՄԱՅՐ ՀԱՅԱ- ՏԵԱՆ ՀԱՄԱՐ:

ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻԸ ՄԵՐԱՆ ԱՊՐԵԼՈՒ ՅՈՅՍՈՎ ԵՒ ՀԱՅ ՀԱՅՐԵԼԻՔ ՎԵՐԱՌԵՆՈՒՄԻ ՏԵՄ- ՔԻՎ:

ԱՅՍՈՐ, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԱԼՈՐՔԻ ՈՐ Է ՆԱՅԻ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱԴՈՒԹԵԱՆ ԵՒ Ժ- ՂՈՎՈՐԴՅՈՒՆԵՐՈՒ ԻՐԱԿ ԵՂԱՅԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐԳԵՍԴԻ ԱՑԵԼԵԻՍ ԵՐԲԵ՞Ք ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՈԶ ՄԻ ՏԵՂ ԱՄԻՒՆ ԶՀՈՒՄ, ԵՒ ՄԱՐԴԻԿ ՍՈՒՐ ԶՔԱՇԵՆ ԻՐԵԼՏ ՆՄԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ: ԹՈՂ ԽԱՂԱԴՈՒ- ԹԻՒՆ ԸԼԼԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԵՒ ԲՈԼՈՐ ՄԱՐԴՈՑ ՄՐՏԵՐԻՆ ՆԵՐՍ: ԹՈՂ «ՊՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ» ԵՒ ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆ ՊԱՏԱԿԵՑՄԻՆ, ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԽԱՂԱԴՈՒԹԻՒՆ ՀԱՄԲՈՒ- ՐԵՑՄԻՆ» (ՍԱՀՄ. 27: 14):

ՄԵՆՔ, ՀԱՅՐԱՎԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ՄԵՐ ԱՇԽ ՊԱՏՈՒԹԵԱՆ ՄԵՆ ՈՂԵԲՐՈՒԹԵԱՆ ՅԻՍ- ԱՄՄԵԱՑ ՏԱՐԵԼԻՔ ՍԵՐԻՆ, ԱՅՍՈՐ ՄԵՐ ԿՈՆԴԱԿԱ, ԿԱՊԱՉԱՐԵՆՔ ՈՒ ԿԸ ՀՐԱՀԱՆԴԵՆՔ:

Ա. ՈՐ ՅԱԲԱՋԻԿ 1965 ՏԱՐԻ ՀՅՈՒԱԿՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՄԱՅՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՐԴՅԻՆ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՅԻ ՍՈՒՐԻ ԵՒ ԱԼՈՐՔԻ ՏԱՐԻ:

Բ. ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԷՀ, ԱՊՐԻ 24Ի ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԵԱՑՈՒԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀՈԴԵՂԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՏՈՒՆԵՐ, ԱԼՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՐ ԲԻՒՐԱԿՈՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՈՒ ՀՈԴԻՆՑ ԽԱՂԱԴՈՒԹԵԱՆ ԵՒ ԼՈՒՍԱԿՈՒԹԱՆ ՀԱՄԱՐ:

Գ. ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԷՀ, Ս. ՍԵՂԱՆԻ ՄԵ ԱԼՃԵՆ, ԶԵՏԵՂՈՒԻ ՄՇՏԱՎԱ- ԿԱՆՔԵՐՆԵՐ, ՆՈՒՐՈՒԱՆ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՈՒ ՅԻՏԱՄԱԿԻ: Ս. ԷՇՄԱՆՆԻ ՄԱՅՐ ՏԱՅԱՐԻՆ ՄԷՀ ՄՇՏԱՎԱԿ ԿԱՐԵԼ ՄԵ ՊԻՏԻ ԶԵՏԵՂՈՒԻ ՔՐԻՍՈՆԵՈՒԹԵԱՆ ԱԼՃԵՆ ՄԱՐՏԻՐՈՒ Ս. ՍԵԽՎԱՆՈՒ ՍԵՏԱՎԱԿ ՎԵՐԵԼ, ՈՒՐ ԵՒ ԱՅՍՈՒՀԵՏԵՆ ՊԻՏԻ ՄԱՍՈՒՑՈՒԻ ՅԱՏՈՒԿ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԱՄԷ ՏԱՐԻ ԱՊՐԻ 24ԻՆ:


Դ. ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՆ ԵԻ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՆ ՄԷՋ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՅԱԿԱՆ ՆԵՐՔԵԻ, ԱԽԵՏԻՐ, ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆՑ ՀԱՄԵՐԱՇՆ ԳՈՐԾԱՑՈՒԹԵԱՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՆ ՀԱՄԱԶԳԱՑԻՆ ՅՈՒԺԻ ԵԻ ՅԱՐԱՎԱՐ ՀԱՄԴԻՍՈՒԹՈՐ ՀԱԽԱՔՈՅՑՆԵՐ, ԴԱ-ՍԱՄՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ, ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ, ՀԱՅ ԵԻ ԱՅԼՈԶԴԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱԿԱՆ ՀԱՄԱՐ, ՆՈՒՏՐՈՒՄԱՌ ԱԳՐԻԼԵԱՆ ԵՎԵՑԻՆ:

Ե. ՈՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ԱՉԳԱՑԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՊԱՏՄԱԴԻՏԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ ՀԱՄԵՐԱՇՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵԻ ՀԱՅ ՄԱՐՈՒԸ ԻՐԵՆ ԱԵՊՈՒՅ ՊԱՐՏՔԸ ՀԱՄԱՐԵՆ ԽՈՎՔՈՎ ՈՒ ԳՈՐԾՈՎ ՈՐԵԿՈՉԵԼՈՎ ՆՈՒՏՐԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿ ՄԵՆ ԵՂԵՆԻ ՏԱՐԻԵՐՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍԱՑԱՑ ՀԱՅ ՃՈՂՎՎՈՒԹԻՒՆ, ՀԱՅ ՀՈԴԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԵԻ ԳՐԱԿԱՆ-ՀԱ-ՄԵՐԱԿԱՆ ՄԵԽԱՆՈՒՆ ԳՈՐԾԽՉԵՐՈՒՆ, ՀՐԱՎԱՐԱԿԵԼՈՎ ՀԱՅ ԵԻ ԱՅԼՈԶԴԻ ՀԵՂՄԱՆԱՆԵՐՈՒ ՊԱ-ՄԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՎԱՒԵՐԱՐՈՒՂԹԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՅՈՒՇԵՐԸ ԵԻ ԳՐ-ԱԿԵՆ-ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ:

ԹՈՂ ԲԱՐԵԳՈՒԹԻՆ ԱՍՈՒՄԱՌ ՅԱԿԵՐԺԱԿԱՆ ՓԵՄՔԻ ՄԷՋ ՀԱՆԴԻՍ ԵԻ ԽԱՂԱՋՈՒԹԻՒՆ ՊԱ-ԴԵՐԻ ՄԵՐ ԱՉԴԻ ՆԱՀԱՏԱԿ ԶԱԽԱԿՆԵՐՈՒ ՄԱՔՈՒՐ ԵԻ ԱՄԵՐ ՀՈԴԻՆԵՐՈՒ ԵԻ ԻՐ ՊԱՀԱՎՈՒ ԱՅ-ՏԱՐԱԿԱՆ ՊԱՀ ՀԱՅ ՃՈՂՎՎՈՒԹԻՒՆ ԵԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎՐԱՅ, ՈՐՊէսՁԻ ԱԽՈՒՑ ԿԵԱՆՔԻ ԱՐԵՒԲ ՄԻՏ ՊԱՅԱՄԱ ՇՈՂԱՑ, ՈՐՊէսՁԻ ԱԽՈՒՑ ՅԱԿԵՐԺ ԱՊՐԻՆ ՈՒ ԱՅԻՆ, ԵԻ ՄԻՇ ԲԱՐՁՐԱԿԱՆ, ԱՇԽԱՐՀՆ ԾՐԱԾՈՒՄԵՐՈՒ ԻՐԵՆ ՄՐԴԱՐ ՎԱՍԱԿՈՎ:

ԹՈՂ ԱՊՐԻ ՅԱԻՔ ՀԱՅ ԱՉԴԻ ՀԱՄԱՑՆ, ՈՐՊէՏԾԻ ՇԱՏԱԿՑ ԼՈՅՄ ԱՇԽԱՐՀՆ:

«ԵՐԱՆԻՄ ՍԳԱԿՈՐԱՑ, ԶԻ ՆՈԳԻ ՄԵԽԻԹԱՐԵՍԵՑԻՆ: ԵՐԱՆԻՄ ՈՐ ԳԱՎՑԵԱԾ, ԵԻ ՆԱՐԱԿԻ ԻՇԵՆ ԱՐ-ԳԱՐՈՒԹԵԱՆ, ԶԻ ՆՈԳԻ ՅԱԳԵՍՑԻՆ» (ՄԱՏԲ. Ե 4, 6):



ԳՐՈՒԾԱԿԱՆ

ՊԱՐՄԱՆՔԻ ՆՇԱՆԸ^(*)

«Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, և ես՝ աշխարհի»:

(ԳԱՂ.Տ. Զ. 14)

Կեանքը ապրելու քրիստոնէական կերպ մը կայ այս աշխարհի մէջ, այսինքն, կեանքը արժեւորելու հոգեկան իրականութեան և ճշմարտութեան լոյսով։ Սակայն, աշխարհի որդիներ զանազան տեսակէտներէ կը դիտեն կեանքը և անոր բարոյական ու հոգեկան արժէքին հարեւանցիօրէն կ'անդրադառնան, եղծելով իրենց գէմքերուն վրայ Աստուծոյ պատկերին կնիքը և ուրանալով միեւնոյն ժամանակ այն բոլոր չնորհները, քանքարները, զորս պարզեւուած է իրենց Արարչին կողմէ ոչ միայն իր նմանութիւնը բերելու իրենց վրայ այլև զիմելու գէպի կատարելութիւն։ Ոմանց համար այս աշխարհը հաճոյքի, զուարճութեան և անօգուտ ժամանցներու պարարտ հող մընէ ուր, ամէն օր և ամէն վայրկեան, կեանքի ու անոր նորոյթներու յարափոփոխ հաճոյքներով կրնան ըմբռչինել ամէն ինչ և այսպէս ապրած ըլլալ կը կարծեն կեանքը բովանդակապէս։ Ուրիշներ՝ ապաւինած իրենց ժարմանական գեղեցկութեան և նիւթական հարստութեան, կը վատնեն վայրապար իրենց կեանքը ոսկի օրերը, կորսնցնելով իրենց մարմնի ու հոգիին գեղեցկութեան հրապարն ու չնորհ՝ զիշերաջան և զիշերացնաց տքնութիւններով անսպասակ հաճոյքներու զոհելով ամէն ինչ, զեղեց-

կութիւն, առողջութիւն և նիւթական անբաւ կարելիութիւններ, որոնք, եթէ ըստ արժանելոյն ծառայեցուցած ըլլային կեանքի արժէքին ու իմաստին լաւիմաց հասկացողութեան, կրնային օր մը դառնալ՝ բարոյական, իմացական ու մանաւանդ հոգեկան գեղեցկութեան չնորհալի միպարներ։

Եւ դեռ ուրիշներ՝ կ'ոտնահարեն մարմարան և հոգեկան անկորնչելի արժանիքներ, և կը զրադին միայն միտքի ու դիտութեան տուեալներով և բանաւորական տեսութիւններով մոռնալով հոգեկան, բարոյական ու մարմարական իրենց արժէքները և զուցէ աշխարհն ալ ուր, կ'ապրին, մեկուսացած իրենց եսին սեղմ սահմանին մէջ, միտքի ու դիտութեան հետաքրութիւնը իրր աշխարհ ունենալով սոսկ։

Կեանքի այսպիսի հասկացողութիւն ունեցողներուն ի հետուկս կը դոչէ Պօղոս առաքեալ. «Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, և ես՝ աշխարհի»։

Բայց ինչո՞ւ:

Որովհետեւ խաչափայոր, մահուան այդպահարդ զործիքը, սարսափի ու սոսկումի գելարանը՝ փոխակերպուած էր, փառքի, պատուի, պարծանքի ու պաշտանի յաղթող նշանի։

Որովհետեւ անոր վրայ բեւեռուած էր առաջին մարզուն մեղքը և մահը յաղթահարուած, որովհետեւ ան զարձած էր «զէն ու ապաէնչը հաւատացեալ քրիստոնէի՝ թշնամիին գէմ, որովհետեւ «կեանքեր կառուցող» քառաթեւն էր ան, որովհետեւ խաղաղութեան, արութեան, սրբութեան և սիրոյ խորհըզդանիշ զարձած էր «հակառակութիւնը, թշնամութիւնն ու ատելութիւնը ի միջոյ բառնալու, փրկարգործութեան խորհուրդը քրիստոնէական վարդապետութեան իրաւ և ճշմարիտ հասկացողութեամբ իրազործելու համար ազգերու և ժողովուրդներու մէջ։

Պիղատոսներ՝ երկչոտ ու երկդիմի որոշումներու առջեւ վարանումի պիտի չմատնուէին «ըստ միտս հաճեցնել ամբոխ»ը, քահանայապետներ՝ իրենց դիրքին ու հանգամանքին կորուստէն պիտի չսարսափէին այլեւս, զանոնք պահելու համար արդարը և աշխարհի հասկացողութեամբ իրազործելու համար ազգերու և ժողովուրդներու մէջ։

(*) Քարոզ՝ խօսուած Խաչվերացի տօնին առքիւ (27 Սեպտ. 1964), Ս. Յակովրեանց Մայր Տաճարին մէջ և ճայնափոռուած Յորդանանի Հաշիմական ռատիօկայանէն։

խաչը հանելու, «նղովնալ ամբոխ»ը որ կը սնանի վայրադութեամբը նախնական կիրքերու բնազդով, կատաղութեան մոլուցքին հարկին ներքեւ պիտի շպանուէր, որովհետեւ, խաչը բոցածածանչ պիտի փողփողէր և որիտի տարածէր իր լուսաւոր ճառադայթները ճշմարտութեան, սիրոյ և փրկարածութեան խորհուրդին մարդոց սիրտերուն մէջ և երկրի վրայ, և աշխարհի չորս ծաղերուն լոյսի ու ճշմարտութեան ծարաւի ողջեր և ժողովուրդներ պիտի գային բարդինուելու խաչին զօրութեամբ ու վառի, պարծանքի, պատուի ու պաշտանքի խորհրդանիշ եղող խաչը համբուրելու և երկրպաղելու:

Խաչը ապաւէնն է քրիստոնէութեան և խաչով պիտի յաղթահարուէին անոր թշնամիները և քրիստոնեայ թագաւորներ և իշխանագուններ, զօրավարներ և զօրականներ, աղնուականներ և աղատորեարներ, դեղուիկն ու շինականը, հայրապետներ ու վարդապետներ, իրենց կուրծքին ու լանջերուն և թաղերուն վրայ պարծանքով ու պատուով պիտի կրէին զայն ու մահուան զինով պիտի պաշտպանէին զայն և անհուալ պիտի մնար ան պիղծ ձեռքերէ ու լեզուներէ: Ու խաչի պարծանքի ու պաշտանքի այս իրաւ և ճշմարիտ ըմբոնումը չէ՞ր որ կառաջնորդէր քրիստոնեանները, նախնի դարերուն, այրումի ու խոշտապումի, զելանքի ու տանջանքներու անմարդկային անապորյն այրումներուն, և անոնք, խաղաղ խղճով ու զուարթագին ժպիտով կը դիմաւորէին բոլոր չարչարանքները, հողեկան անուած և անյողդողդ պարծանքով ու խաչի բոցանչոյլ ճառագայթին յառած իրենց աչքերը՝ քրիստոնէական անվախ խոստովանթեամբ կ'ընդունէին մահը, սուրբքերու լուսապակը իրենց ճակատին:

Ու մի՞թէ փառքի ու պարծանքի այդ սուրբ նշանը չէր որ պիտի ասիթէր Հերակլի կայսրը, հայրամնի Մժէժ Գնունիի զօրավարութեամբ հզօր բանակով մը դրոհ տալու պարսիկներու վրայ ու չարաչար պարտութեան մատնելով պարսիկ թագաւորը պիտի հարկադէր կնքելու հաշտութեան զաշինքը, պայման դնելով վերագարձնել դերուած Ս. Խաչը, և առնելով զայն առօք փառօք պիտի րերէր Կոստանդնուպոլիս, իր

Մայրաքաղաքը, ու անկէ ալ պիտի րերէր՝ հանդիսիւ և պերճաշուոք՝ զետեղելու զայն իր բուն սրբարանին, Պողպաթայի վրայ, երուսաղէմ: Ու այդ օրէն կը սկսի Խաչեցի տօնակատարութիւնը Հայոց բնաշխարհի և հայ սիփուրքին մէջ, պերճաշուոք և հեծահանդէս, որովհետեւ աշնան կութքին վերջ, հայ աշխարհի բազմազան և բազմարեկան ծաղիկներով կը դարդարուէր խաչը անդաստաններու մէջ: Բայց զաղափարապաշտ հայ ժողովուրդը՝ առաջին օրէն իսկ, երբ խաչը փրկազործութեան իր ճառապայթները տարածեց Հայ Հայրենիքի վերեւ, ազգովին գարձաւ անոր պաշտանքին, և այդ օրէն, իր փառքի ու յաղքանիի, արիսնի ու աւերի, գերութիան ու բռնազարդերու, ի հեծուկս իր դէմ գործադրուած անմարդկային վայրագութեանց, մութ ու կածանաւոր իր ճամբաններուն վերեւ, իրը Սիւն Հրեղէն, առաջնորդուեցաւ անոր լոյսովը և հուատքով, միշտ իր շրթներուն ունենալով իրը յաղթերդ և ալէլու «Խաչ քա եղիցի մեզ պատէն», «Փառք սուրբ Խաչին» և «Զօրութիւն սուրբ Խաչի քա պահեսցէ զմեզ» և իրը դրօշ և աղաւէն անխար Յոյսի բարձր բռնած է սփոփարար այդ Նշանը Սուրբ: Ու անոր «Հունչին ու ննորհչին» քառամթեւ ճաճանչին ներքեւ սերով ու գորովով թաղուած է հայութիւնը:

Իրաւունք ունէր Խաչի քարոզութեան ախոյեան և հեթանոսաց առաքեալը, ունայնաց իր մտատիպարին առջեւ իր բովանդակ կեանքին ու քարոզութեան առանցքը նկատած էր Խաչը, ու աշխարհն ու աշխարհային բոլոր վայելքներն ու հանոյքները «ի խաչ ելեալ» էին իրեն համար Երբ կ'ըսէր. «Այլ ինձ քաւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, և ես՝ աշխարհի»: Ու ասիկա պէտք է լըրայ ամէն իրաւ քրիստոնէի երգն ու ալէլուն իրը իր կեանքին գերազոյն խէպալը, բարոյական, հոգեկան և խմացական ամբողջական նուիրում, քրիստոնէական սիրոյ ու ճշմարտութեան և բարոյական ու հոգեկան կատարելութեան ուղին:

Խաչվեցի այս տօնին կը կատարուի յիշտակը Ս. Աթոռոյս և աղղիս զոյդ բարերար Եղբայրներուն, Քրիզոր և Կարապետ

ԽԱԶԸ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՐԾԱՆՔԸ

«Այլ ինձ բաւ լիցի պարծել, բայց
միայն ի խաչն Տեսան մերօյ Յի-
սուսի Քրիստոսի»:

(ԳԱՂ. Զ. 14):

Խոչ կը նշանակէ տառապանք, դժուա-
րութիւն, վիշտ, ցաւ և անտկնկուլ գտնն
իրականութիւններ: Մարդկային կհանքը
օրօրոցէն մինչեւ գերեզման տառապանք-
ներու երկար չզթայ մըն է: Զկայ մարդ
մը որ զաւրկ ըլլլայ վիշտերէ և ցաւերէ,
մէկը՝ տեսակ մը, միւսը՝ տարբեր տեսակ
գտննութիւններու հանգիստ չըլլայ:
Մեր Տէրը ըստու. «Աւխարհի մէջ նեղու-
րիններ ոլիքի ունինսի, բայց բազայից
եղիք, ես աւխարհի յարդեցի» (Յազ. ԺԶ.
33): Ամէն մարդու կհանքի նեղութիւն-
ները կամ խաչը նոյնը չեն, բայց այս
աշխարհի վրայ իւրաքանչիւր ոք ունի
իրեն յատակ խաչ մը, զոր պէտք է կրէ
ոչ թէ մէկ՝ հապա ոմէն օր:

Խոչը ընդհանուրապէս երեք տեսակ է,
Խոչ մը՝ որ մարդկային կհանքի հանգա-
մանքներէն կը ծնի: Խոչ մը՝ որ մերան-
հնառահանութեան և մեր գործած սխալնե-
րուն արգիւնքն է: Ի վերջոյ խաչ մըն
ալ կայ որ ուրիշներու բարելաւութեան
համար տեղի ունեցած կամուսր զահազւ-

Մելքոնեաններու, որոնք, իրենց բովանդակ
հարստութիւնը նուիրեցին ազգին ու Ս. Ե-
կեղեցին, էջմիածնի, Ս. Աթոռոյ, Ան-
թիլիասի և Պոլսոյ Պատրիարքութեան և
Հ. Բ. Բ. Միութեան, գլուխվանքներու և
վարժարաններու մէջ, աղղային, կրօնական
և զիտական դաստիարակութեան լոյս ջամ-
բերու հայ ճատադ սերունդներուն: Կ'օրհ-
նենք այսօր անոնց յիշտառակը ու կը մար-
թենք՝ իրը երախտաւորեալներ այդ պատ-
ուական բարերարներուն որ Տէրը իր երեսի
լոյսներուն և արքայութեան կայքերուն ար-
ժանի ընէ անոնց հոգինները:

ՀԱՅՑՐԻԿ ԱՐՔԵՊՈՒ. ԱՍԼԱՆԵԱՆ

Թիւններուն և ծառայութեանց պատճա-
ռու յառաջ կու գայ:

Խաչ մը որ կհանքի պայմաններէն կը
ծնի ընդհանութը է, բնութեան մէջ, ամեն-
ուրիք, ոչ թէ միայն մարդկային կհան-
քի՝ ոչ էլ կենդանական ու բաւական աշ-
խարհի մէջ եւս: Բնութեան մէջ ուր որ որ
կհանք կայ, տառապանքը հան անխաւսա-
փելի է:

Վարդի թուփ մը մինչեւ որ գեղտահ-
սիէ և բուրումնուէտ վարդ մը հասցնէ
որքո՞ն տառապանքներու մէջէն կ'անց-
նի: Ամառը որեւէ կիզիչ ձառագայթնե-
րուն դէմ, ձմեռը սասակոչչունչ հավերուն
դէմ պէտք է պայքարի: միւս կազմէ իր
կհանքին սպառնացաղ ձնիներուն ու որ-
գերուն մտնացալ հարուածներէն ու ազատ
մնալու համար պէտք է որ ասկունութիւն
ցոյց տայ: Եթէ կրցու յարմարի միշտ-
վայրին և յոզթուզ հանգիստնուլ պայքա-
րին մէջ՝ կը պահէ իր զոյսութիւնը և կը
հասնի իր նպաստկին, որ է բարումնու-
էտ ու գեղտահսիլ վարդ մը հասցնելով
անոյշ ու հաճելի մթնոլորտ մը ստեղծել
իր չուրչը:

Կենդանական աշխարհի մէջ ակար կին-
դանի մը իրմէ միծ ու գորաւար կինդա-
նիի մը յարձակումներուն հնիթակոյ ըլ-
լուրու վտանգին տակ է միշտ: Թաշուն մը
իր զոյսութեան իրաւունքը արգարացնե-
լու համար պէտք է որ տառապանքներու
դէմ կուրծք տայ, իրմէ միծ թռչուննե-
րու յարձակումներէն ինքզինք պաշա-
պանէ: Հետեւաբար ապահով չէ կենդանիի
մը կհանքը եթէ կ'ուպրի այնպիսի մըթ-
նուրարի մը մէջ, ուր իրմէ շտո գորա-
ւար կինդանիներ կան: Բացի այս արտա-
քին յարձակումներէն, կինդանի մը իր
օրոկան ուտելիքը ապահովելու համար
ստիգմած է իրմէ տկար կինդանիները
սպաննել, որպէսզի պահէ իր զոյսութիւ-
նը: Կինդանի մը եթէ կրնոյ տոկալ և
ինքզինք միշտվայրի պայմաններուն յար-
ժարցնել կ'ապրի, հակառակ պարսպային
կ'անհատանայ իսպառ:

Մարդկային կհանքի մէջ ալ նոյննէ
իրականութիւնը: Մասսակը ծնած օրէն
կհանքի դժուարութիւններուն հատ դէմ
առ դէմ կը գտնէ ինքզինք: Մանկութեան

շրջանին, երիտասարդութեան տաեն և չափահասութեան ու ծերութեան տարիներուն կեանքի պայքարներու իրարժէ բոլորովին տարբեր զանազան տեսակներու կը հանդիպի: Կեանքի այս պայքարը տառապանք, վիշտ, ցաւ ու դառնութիւններ կը սահղածէ իր շարջը: Եթէ կրցաւ տոկալ ու յաղթական գուրս գուլ, և իր հանդիպոծ տառապանքները մէյ մէկ սահղաւի շինելով բարձրունալ կեանքի գետնաքարչ միասումներէն ու կիրքերէն՝ կ'արդարուցնէ իր ապրած կեանքը և այդպիսով դէպի կատարելութիւն հսկայ քայլ մը առած կ'ըլլայ:

Երկրորդ տեսակ խաչը մեր անհեռատեսութեան և մեր գործած սխալներուն ու առած անհաշիւ քայլերուն հետեանքն է: Թէև մարդկային կեանքի մէջ բոլոր տառապանքներ մեր սխալներուն արդիւնքը չեն, բայց ցաւեր ու վիշտեր կան որոնք ուղղակի մեր սխալ ապրելակերպին ու գործած մեղքերուն հետեանքն են: Մարդ մը ձմբան եղանակին փոխանակ տարուկ հագուստներու հթէ բարակ հագուստներով պտըտի, արգիւնքը կ'ըլլայ պաշտառութիւն. պազառութիւնը ծանրանալով ուրիշ հիւտնդութիւններու տեղի կու այս, և ենթական կը սկսի տառապիւ, վիշտերու ու ցաւերու մէջ կ'անցնէ իր օրերը: Ո՞վ է այս անտեղի ցաւերուն պատասխանատուն:

Ծինելու և ոգելից ըմպելիներ գործածելու մոլի եղած անձի մը բժիշկը կը խրատէ հրաժարիլ ասոնցմէ և ապրիլ թելադրուած հրահանգներուն համեմտու: Մարդը սակայն չի հնապանգիր բժիշկին ըստաներուն և օր ըստ օրէ կը մխրճուի իր մոլորութիւններուն մէջ, սրոնց հետեանքով այլ և այլ ախտերու տէր կը դառնայ ու կը տառապի գիշեր ցերեկ: Ո՞վ է այս տառապանքին պատասխանատուն:

Ուրիշ մարդ մը իր հակառակորդներուն հետ վիճաբանած ու կռուոծ պահուն, բարկութեան նոպայի մը մէջ, անոնցմէ մին կը սպաննէ: Կառավարութիւնը զինք կը ձերբակալէ ու բանտ կը նետէ, յետոյ կախազան կը բարձրագույն օգարին համար են այդ բոլորը: Մեզի ժամանակակից Արթիմեան Հայրիկ և Զօրովար Անդրանիկ այս ոգիով ապրած իրական հայրենատէրներ էին, հայ ժողովուրդին ցաւերը իրենց անձնական ցաւերը կը համարէին: Այն որ իր ողգին, հայրենիքին, եկեղեցիին և մարդկութեան օգտակար պիտի ըլլայ՝ պէտք է սպառի, հատնի, զոհէ ու զանաբերուի: Ուրիշները ապրեցնելու ու բարձրացնելու

ները, ընտանիքն ու բոլոր պարտգաները: Ո՞վ է այս դժբախտութեան պատասխանատուն Ուրիշ մէկը չէ՝ բայց հթէ հեթայիշին սխալ ապրելակերպը, մեղսուից կեանքը: Աստուծոյ խօսքը կ'ըսէ: «Ո՞ր բուկն մեղաց ման ե» (Հասովմ. Զ. 23): Բայ Սուրբը Օգոստինոսի՝ «պատիմը աւզաւ վարձն և անազար մարդուն»:

Մեղքին վարձքը միշտ այսպէս գըշտախտութիւն յառաջ բարած է թէ՛ ֆիզքապէս և թէ՛ բարայապէս: Անզիլիուի ձօն Միթքը՝ անւ մելք կոյ հու և պատիմը կ'ըսէ: Պաւտան՝ «Մարգիարին ցաւերը մելքի արդիւնք» կը համարէ: Բայ Սենեկայի, «Յանցաւորի մը կրած մեծագոյն պատիմը իր քանի զործեւեն ե»: Իսկ Քընվէյ կ'ըսէ: անաշը՝ զոր մեր ձեւեները կը տինն, խաշեուն ամենեն ծանրն ե»: Պատիմը դանդաղ կը շարժի, բայց կու զոյ օր մը չէ օր մը:

Երրորդ տեսակ խաչը յառաջ կու զոյ ուրիշներու բարելաւութեան ի նսպասմեր ըրած կամտուր զահողաւթիւններուն իրը արգիւնք: Իրական հայրենատէր մը իր անձէն դուրս ելած, կը նայնանայ իր հայրենիքին հետ, որով այս վերջինին ցաւը՝ ի՛ր ցաւը, և ուրախութիւնը՝ ի՛ր ուրախութիւնը կը գառնայ: Կ'ապրի ոչ թէ իր՝ այլ իր հայրենիքին բարելաւութեան, պաշտապանութեան, ու զարգացման համար, և եթէ հարկը պահանջէ, յօժար սրառվ իր անձը կը զոհէ սրպէսպի հայրենիքը մնայ և ապրի իր ողգը:

Այս տեսակ ապրելակերպը հնթական նորանոր տառապանքներու կ'առաջնորդէ: Բայց դրական հայրենատէրը յօժարութեամբ կը կրէ զանանք, այն վատահութեամբ՝ որ իր սիրած հայրենիքին ու ազգին բարձրագույն օգարին համար են այդ բոլորը: Մեզի ժամանակակից Արթիմեան Հայրիկ և Զօրովար Անդրանիկ այս ոգիով ապրած իրական հայրենատէրներ էին, հայ ժողովուրդին ցաւերը իրենց անձնական ցաւերը կը համարէին: Այն որ իր ողգին, հայրենիքին, եկեղեցիին և մարդկութեան օգտակար պիտի ըլլայ՝ պէտք է սպառի, հատնի, զոհէ ու զանաբերուի: Ուրիշները ապրեցնելու ու բարձրացնելու

համար ասիկա անյեղի օրէնք մըն է բնոււթեան մէջ:

Վերայիշեալ երեք տեսակ խաչերաւն տառջին երկուքը ընդհանուր են բարսր մարդոց համար, բարիներուն ու չարերուն, անհաւատներուն թէ հաւատացեալներուն հաւատաբազէս, առ տարրերութեամբ որ չարը կամ անհաւատը բնութեան, իր բախտին և Աստվածոյ գէջ գոնդատելով ու արանջալով կը կրէ այս խաչերուն ստեղծած տառապանքները, մինչ քրիստոնեայ հաւատացեալը յօժարութեամբ ու համբերութեամբ կը տոկոյ անոնց նեղութիւններուն:

Չարը և կամ անհաւատը կեանքի աշխարհին մէջ ձախողած ու պարտեալ մըն է, իսկ քրիստոնեան՝ յաղթական ու գոհանակ սրուզ ապրող մը: Այն որ իր խաչը գժգահութեամբ կը կրէ տեսիք կը ծանրացնէ զայն, և օրին մէկը կ'ընկճուի անոր ներքե, սակայն իր խաչը յօժարութեամբ կրողը օր ըստ օրէ զայն տեսիք թեթև կը զգոյ, որով կ'առաջնորդուի ստանալու այն անթառամ պատկը, որ բարոր գրական քրիստոնեաներուն արդար վարձքն է: Անգլիացի միծահամբու քարոզիչ Չարլզ Սըրրծն կ'ըսէ. «Ենչպէս կարուսը նոյնպէս խոչը ծանր է կրել, բայց եթէ մեր աւելը ուղիղ ըլլան Աստվածոյ համազեպ, լուծը հիմնալիօրեն կը խայրանայ եւ զիւրին կը դառնայ կրել մեր խոչը»:

Իսկ երրորդ տեսակ խաչի տառապանքներն զիրծ են ընդհանուրապէս ամբարիշտները, անձնակերպոն կեանք ապրող ու հեթանոսական ապրելակերպի հատեսդ անհաւատները: Գաղափարական մարդոց յառակ է այս խաչը: Գաղափարական կեանք ապրողները յօժարութեամբ կը կրեն անոր յառաջ բերած տառապանքները: Այս խաչը կը կրեն մասնաւրաբար նաև այն քրիստոնեաները՝ որոնք անձնակերպոն կեանքէ հրաժարելով, հոգեսր կեանքի մէջ խրացուծ, իրենք զիրենք նուրիսած են մարդոց բարելաւաթեան ու փրկութեան նուրիսական աշխատանքին: Առաքեալները և առաջին քրիստոնեաները այս տեսակ հաւատացեալները էին. այսպէս էր նաև հեթանոսաց տառքեալը որ վերջը դարձի եկած էր:

Այս երրորդ տեսակ խաչին ստեղծած առապանքը տառաւածային մաքուր սիրոյ վրայ հիմնաւածէ է: Աէրն է որ ենթակային յօժար սրավի տանիլ կու տայ այս խաչին տառապանքները: Յիսուսի կեանքին ու քարոզութիւններուն մէջ Պօղոս առաքեալը ոմենէն չատ զրաղեցնողը խաչը և անոր ներքին իմաստն էր: Քանզի Յիսուսի սուսակ խաչին քարոզութիւնը կրսուածներուն համար սրավն յիմարութիւնը նոյնաքանի Աստվածոյ զօրութիւնը եղած էր իրեն համար: Անո՞ իր բառերը. «Զի նառ խաչին կարուսելոց յիմարութիւնն է, ոյլ փրկելոյն մեզ զօրութիւն Աստվածոյ» (Ա. Կորն., Ա. 18):

Սուրբն Պօղոս Խաչին քարոզութիւնը (Ճողով) ուսումնասիրելով տեսաւ թէ Յիսուս ինքն իր համար չապրեցաւ այս աշխարհի վրա կառաւ վրայ, այլ ցեղին վերելքին և մարդկութեան փրկութեան ի խնդիր: Տեսուս նաև թէ խաչի կամաւոր չարչարանքներուն ետև Աստվածոյ տառապանք սէրը յայնուեցաւ մարդկութեան: Այդ սէրը սովորեց որ Յիսուս կամաւորապէս կրէ իր չարչարանքները: Առաքեալն ու, խաչի փրկութեան պատգամները մարդկութեան հաղորդող տառաւածային սիրով տառաւոծ գաղափարական աւետարանիչ մը, ինքզինք նուրիս խաչեալ Փրկիչը աշխարհին քարոզելու սուրբ գործին (Ա. Կորն., Ա. 23), հետեւելով Քրիստոսի քայլերուն:

Բայց խաչեալ Յիսուսը քարոզելու համար սրավն գժուարութիւններու հանդիպեցաւ, որքան ցաւեր ու տառապանքներ կրեց: Ուրախութեամբ կրեց սոկայն այդ բալոր չարչարանքները, ինչպէս ինք կ'ըսէ. «Այլին ոււախ եմ ձեզի համար չարչարանքներուն վրայ, ու Քրիստոսի կրոծ նեղութիւններուն պակասութիւնը իմ մարմնոյս վրայ կը կրեմ» (Կորն., Ա. 24):

Այս արտայայտութիւնը ցայց կու տայ թէ Պօղոս առաքեալին համար քրիստոնէութիւնը երեք բան էր՝ անձնութացութեան համար առաքել, և Յիսուսի հետքերուն վրայէն քայլել —, ինչպէս մեր Տէրը պահանջած էր զանոնք՝ ըսելով. «Եթէ մէկը կ'ուզէ իմ հետեւս զալ, բոլի իր անձը ոււանայ, եւ ամեն օր իր խաչը վերցնէ, ու իմ հետեւս զայ» (Դուկ. Թ. 23):

Հեթանոսոց առաքեալը այս երեք պայմանները լիսլին լրացնցած ըլլալւան համար էր որ կը ցաւ Յիսուսի հաւատարիմ աշակերտ մը ըլլաւ, և այդպիսով հազարաւոր անման հոգիներու փրկութեան գործին օգտակար հանդիսանաւը:

Պօղոս առաքեալ գործի գոլէն առաջ աշխարհի տեսակէտէն պարձենալիք շատ բաներ ունէր, բայց երբ քրիստոնեաց գործու, ինչպէս իր Պօղոս անունը Պօղոս եղաւ, նոյնպէս իր մալիսանդ հրէւթիւնը ազատատիսն քրիստոնէւթեան փոխւեցաւ: Անձնակեդրոն Պօղոսը Քրիստոսակեդրոն Պօղոս գործու: Իր պարձենքի առարկան ալ փոխւեցաւ, այլևս աշխարհի վաղանցուկ արժէքներով չէր պարծենոր, այլ՝ միայն Յիսուս Քրիստոսի խաչովը, որով առևարդի իւնի համար խաչը ելուծ եւ իննի ալ աշխարհին» (Պատ. Զ. 14):

Զէր պարձենար այլեւս ո՛չ իր գերզաւատանին անունովը, ո՛չ իր սատցած բարձր գասահարակութեամբ, և ո՛չ ալ իր ընկերական աշքառու դիրքով՝ իրեւ Հռովմի քաղաքացի: Յետ այնու իր գործն էր իր Փրկչին նման աշխարհի բարելուսութեան համար խաչուիլ, մարդոց մեղքերուն համար չարչարուիլ, և անոնց գործի գուշան համար Յիսուսի նման զոհել և զահւիլ: Ինչպէս Յիսուս խաչուած էր աշխարհի մեղքերուն համար, նոյնպէս ինքն ալ իր կարգին պէտք էր սր մարդոց մեղքերուն խաչը կրէր, որպէսզի անոնց փրկութեան միջացը հանդիսանար: Իր բառերով, «Ասկէ եւեւ մեկը զիս բող շողնեցնէ, վասնի եւ Տեր Յիսուսի վերի նաևն ները իմ մուտենոյս վրայ կը կրեմ» (Պատ. Դ. 17): Նոյնպէս, «Քրիստոսի նետ խաչը ելոյ, եւ ա՛լ կենդանի իմ ոչ բե եա, նապա Քրիստոս կենդանի ե իմ մեջո» (Պատ. Բ. 20):

Պօղոս առաքեալ խաչով կը պարձենար, որովնեաւ Քաղզոթայի այդ խաչին վրայ թափւած Յիսուսի անմեղ ու թանկացին արիւնը զինք իր մեղքերէն աղատագրութ էր, այլև իրեն առւած էր օրոտի ըման խաղաղութիւնը, մաքի կատարեալ անդորրութիւն և հոգեկան անհուն երջանկութիւն: Աստուածային այս մեայուն շնորհները գրամավ չեն զնուիր, այլ խաչեալ փրկչին համ միանալով և Անոր հետ աղքելով ձեռք կը բերուիր: Ո՞վ պէտքը չ'զգոր այս մեայուն շնորհները ունենալու:

Խաչին վրայ իր թեկրը տարածող Փրկիչը այլիս իր սրուին մէջ կ'ապրէր, Անոր հետ միացած էր հոգիով և իր ներշնչումները ամէն օր Անկէ կը սատնար: Ա՛ւ անկէ տարրեր օւրիշ պարձանքի ողէտք չաւնէր այս աշխարհի վրայ: Բանդի իրական պարձանքը արգէն գտած էր:

Էմըրոսն կ'ըսէ: «Աշխարհի ունայն պարձանիք կը սպառէ դրամք, կը կունդանէ հարօսութիւնը, կը զլատէ ոյժք, կը բանիցնէ միթք, կը խոճառէ առողջութիւնը եւ ի վիշտոյ կը խօփի ոչինչի»: Համ Շէյքսփիրի, «Այս կենացի ունայն պարձանիքը լիմուռութեան հուռակու է»: Ամերիկացի ճարտառն քարոզիչը Հէնրի Ռուրդ Պիչըր կը յայտաբարէ: «Եշ մել բան ամենան կունացեւ է ու բանու այս աշխարհի փուն պարձիքը: Իսկ հրէից իմաստաւնը՝ պարձանքի աշխարհիկ արժէքներուն համար կ'ըսէ: Վեհապատճեն թիւն աշխարհութեանց, ամեայի ինչ թիւն հայնի է»: Ահա՝ այս է անցաւոր պարձանքին համար մարդկային կենանքի փորձուաւթեան վկայութիւնը,

Իրական պարձանքը Քրիստոսի խաչն է: Այդ խաչին վրայ արտայայտուած առաւածային սէրն է, զոհողաւթիւնն է, համակրանքն է հանդէպ մարդկասութեան: Այս իսկ պատճառու ըսուած է իրաւցիօրէն, «Եւ պարձին» ի Տեր պարձեցին (Ա. Կորն., Ա. 31):

Յիսուսի խաչին պարձանքը Պօղոս առաքեալը ոչ միայն իր մեղքերէն աղատագրութ էր, այլև իրեն առւած էր օրոտի ըման խաղաղութիւնը, մաքի կատարեալ անդորրութիւն և հոգեկան անհուն երջանկութիւն: Աստուածային այս մեայուն շնորհները գրամավ չեն զնուիր, այլ խաչեալ փրկչին համ միանալով և Անոր հետ աղքելով ձեռք կը բերուիր: Ո՞վ պէտքը չ'զգոր այս մեայուն շնորհները ունենալու:

Գր. Ա. ԱՊՐԱՅԵԼԻՆ
Ֆրէզի, Գալիք.

ՅԱԻԷՐԺԱՊԵՍ ՆՈՐ

Կ'ըսեն երկնի տակ չըկայ քան մը նոր,
ինչ որ կը տեսնեն նոյնն է ամէն օր.
Նոյն կապոյտ կամար, նոյն ծովն ու սարեր,
նոյն ամպեր, արեւ, դաշտերն ու ժայռեր:

Ամէն տեղ նոյն է համը, հոտն ու գոյն,
Մարդու հոգին ալ ամէն ատեն նոյն,
Ամէն ինչ ըսուած՝ զըրուած է արդէն.
Ինչ նոր երգ կըրնայ բըխիլ քու սիրտէն:

Ո՛չ, արեւուն տակ հին քան մը չըկայ,
Պուտսայի անսուտ խօսքերը վըկայ.
Վըկայ՝ սա ծիլերն նոր հոդէն ծըլած,
Սա ձագուկները նոր թեւեր առած:

Նոր է սա երկնի դէմքը ու ծովուն,
Նոր է շունչը զով փըչող սա հովուն,
Ամէն օր նոր է սա արեւն ալ պերն.
Ո՛չ, հին ոչինչ կայ տիեզերքին մէջ:

Ո՛չ, հին ոչինչ կայ, նոր է երգը իմ,
Նոր է իմ սիրտի խօսքը մըտերիմ.
Դեռ իմ արցունիքով ոչ ոք չէր լացած,
Եւ իմ քախիծով մարդ դեռ չէր քախծած:

Դեռ իմ աչքերով ոչ ոք չէր նայած,
Մարդ իմ երազներս դեռ չէր փայփայած.
Ո՛չ, ոչինչ կայ հին, նոր է ամէն քան,
Նոր՝ ամէնօրեայ նոյնիսկ սա նամքան:

Նոր է ամէն ինչ մեր մէջն ու մեր շուրջ,
Նոր՝ ասողերն երկնի, աշխարհ այս յակուրջ.
Նոր՝ ժամ, ժամանակ, դար, տարին և օր,
Մեր շուրջն ամէն ինչ յաւէրժապէս նոր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Կ Բ Ն Ա Ց Խ Մ Կ Ե Ա Ն Փ Ի Ն

Բ.

Կը նայիմ կեանին,
Տժզոյն ու սգել,
Ոչինչ կայ բարի, ոչինչ կայ հու նոր.

Կը նայիմ կեանին,
Դեռ մինչեւ երեկ
Երազ հմայիչ ու կախարդագեղ,
Երբ դեռ կրնայի ես նայիլ անոր
Մանուկի մը ջինջ աչերով անեղ:

Կը նայիմ կեանին,
Ըմբռոս, զայրագին,
Մարդու մը նման՝
Աւերակին դէմ իր տախուկ բայնին
Կեցած տրմահար ու սարսրուագին.
Ա՛լ չիմ կրնար ես սիրել զայն ուժզին,
Սիրովը այն բորբ՝ տարիներուն հին,
Երբ աչք ունեի դեռ իր բարիքին:

Կը նայիմ կեանին,
Ար իմ աչերուն զանձ մըն էր անզին,
Առեղծուած անլոյծ ու խորհրդաւոր,
Փոխուած ա՛յնան գէւ, փոխուած ա՛յնան շուս,
Լաւին, բարիին տեղը կեղծն ու սուսն,
Պատիս, սրբութին, առաքինութիւն,
Եղկելիօրէն արժեխաղրկուած.
Այս ահասարսուու ու աննախընթաց
Աղբերգութենէն վերջ համատարած
Պիտի փիտուե՞ն Քեզ մարդերն, ո՛վ Աստուած:

Գ. ՃՈ. ՌՍՈՒ

ԺԱՌԵՐԱՋՄԱՆ Ա

ՀԱՅՐԵՆԻ ԱԿԱԴԵՄԻ**ԲԱՐԲԱՌ ՄԱՅՐԵՆԻ**

Քանի աշխարհում կայ Արարատ Սար,
Ճակատին՝ Հայոց փառքն արեւատառ,
Ոչ մի ահեղ ձեռք ֆեզ չի սասանի,
Մեր սրտից կերտուած բարբառ Մայրենի:

Քանի կայ հողը մեր հայրենական,
Կան ծաղկունքը վառ, ժպիտը մանկան,
Պիտի յորդանաս նման ովկիանի,
Բիւրեղեայ ֆերքուած՝ բարբառ Մայրենի:

Քանի Արաքսը կ'երթայ դեպի ծով,
Մերք ծիծաղելով, մերք լուռ քախծելով,
Պիտի բարկ պահես յոյսն Հայաստանի,
Մեր արեամբ զօղուած բարբառ Մայրենի:

Քանի աստղերի քարքիչների տակ,
Կը ծփայ Վանայ ծովը կապուտակ,
Պիտի զօղանչես ջերմ ու կենդանի,
Զօրացած, զողուած բարբառ Մայրենի:

Քանի մեր երգը հնչում է հզօր,
Եւ հայ մայրերը երգում են օրօր,
Քո ամենազօր լոյսը չի հատնի,
Մեր հոգում ջահուած բարբառ Մայրենի:

Քանի՝ Դաւթի պէս կայծակը ձեռքին՝
Պաշտպան ենք կանգնել Հայոց լեռներին,
Դուն երթեք, երթեք, երթեք չես մեռնի,
Յաւերժ հաստատուած բարբառ Մայրենի:

ՍԱՐՄԷՆ

ԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՆԻԱ ՀԱԿԱԹՈՌ ԿԱԹՈՂԻԿՈՍ

1201-1211 (1223 թ.)

Սերաստիոյ Ա. Նշան վանքին վանահայր և Սերաստիոյ առաջնորդ Յավհաննելու հպիսկոպոս Սերաստացի (+ 1830) գրած է Սերաստիոյ պատմութիւն մը, սկզեւ 11րդ դարէն մինչև 1811: Այս պատմութեան ձեռագիրներէն մէկը կը գտնուի Երաւաղէմի Ա. Յակարեանց մատուցաբառնը, թիւ 3246: Դեռդ վ. Փիրզակմեան այս պատմութիւնէն ընդարձակ հասուածներ քաղաք է, որոնք հրատարակուած են Գիւտ աւագ քահանաց Ազանհանցի Դիւմի Հարց Պատմութեան շարքին ժ հատորին մէջ (էջ 383-438):

Յավհաննէս Սերաստացի կը գրէ թէ 1186 ին Սերաստիոյ Պատկ կամ Սահակ հպիսկոպոսին յաջորդած է Անանիոն⁽¹⁾, «այր եւեւիլի եւ վիհանձն, սիրիլի եւ հանոյ յոչ մեծահեծաց եւ փոխաց» (էջ 27, և Դիւմի Հայոց Պատմութեան, Ժ, էջ 387):

Իրականաթեան մէջ Յավհաննէս Սերաստացի Անանիոյի մասին սիէ յիշատուկութիւն չէ գտած Ա. Նշանի դիւտնակոն թուղթերւն կամ իրին մատչելի ձեռագրական յիշատակուրաններւն մէջ: Ինչ որ գրած է անոր մասին, քաղաքած է Զամշշեանի պատմութիւնն, իսկ ինչ որ իր կողմէ աւելցուցած է Զամշեանի վրայ յերիւտածայ է:

1. - Անանիոյ Սերաստիոյ հպիսկոպոսներւն առաջինն է որուն մասին ընդարձակ տեղիկութիւններ հասուծ են մնջի ոչ իրրե առաջնորդ այլ իրրե հակաթոռ կաթողիկոս:

(1) Այս անունը կիրակոս Գանձակեցիի և 1223ի յիշատակուրանին մէջ՝ Անանի, 1211ի յիշատակուրանին մէջ՝ Անանէ, 1203ի յիշատակուրանին մէջ՝ Անանիա, 1211ի յիշատակուրանին և Գաւիթ Բաղդիշեցիի (17րդ դար) (Վ. Ա. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, 2, էջ 342) մէջ՝ Անան:

1193 ին Սիսի մէջ վախճանեցաւ Գրիգոր Դ. Տղայ կաթողիկոսը: Անոր յաջարդութեան թեկնածու էին Պահլաւունի հպիսկոպոսներաւն երիցագոյնը՝ Գրիգոր Ազիրոս, շուրջ 70 տարիկան, Տարսանի հպիսկոպոս Ներսէս Լոմբրոնացի⁽²⁾, 40 տարիկան, որուն համակիր չէր արեւելին կղերը⁽³⁾, Սիսի արքիպիսկոպոս Յավհաննէս և Սերաստիոյ արքեպիսկոպոս Անանիս, որ ինքինք Պիտրոս Գետաղարք կաթողարք կաթողիկոսին ազգական կը յայտարարէր: Կիւիկիոյ գահակալը Լեռն՝ կոմուղիկա ընտրել առաւ երիտասարդ Գրիգոր եպիփակոպոս մը, որ Գրիգոր Դ. Տղային քհարդ դին էր և պատմութեան մէջ ժամանթէ կամ Քարավէժ մակղիբազ: Լեռնայս ընտրաւթիւնը կատարեց թէ՝ գահացում տալու համար արեւելին կղերին, որ անոր թեկնածութիւնը կը պաշտօպանէր և թէ՝ սրավհանի Գրիգոր մնարձաւար ազգական էր Գրիգոր Ապիրոսի և Գրիգոր Լոմբրոնացիի, որով կը յաւսոր արեւելին կղերն ու գահացուցած ըլլու:

Գրիգոր Քարավէժի մըցակից բազմաթիւ նախանձառ հպիսկոպոսներ զայն գրագրացեցին և ստութեամբ մատնացին Լեռնի, որ զայն արգելափակիլ տուարերդի մը մէջ, ուկայոյն օր մը իր գիտել գտնուեցաւ բարդին պարիսպին սոսրուար, մէջքը կառ կտագոծ, Ոմանք ըսին թէ զինք մախող հպիսկոպոսները, որ աշք

(2) «Արձանի էլի հայրապետուան եւ պատոյ (Գրիգորի կարողիկոս Տղայ կոչեցելոյ եւ Ներսի Լամբրուացոյ ատենաքանութիւն, բուզբ եւ համա վենետիկ, 18. 9, էջ 213):

(3) Արեւելին (բուն Հայութատանի) և Ալեքսանդրական (Կիւիկիոյ և մերձակայ սահմաններուն) հայ կրօնուարներուն մինչեւ տարակարծութիւն զայութիւն ուներ: Հասովի և Բիշովակիոնին եկեղեցիներուն հնա զաւանական միութիւն հաստատելու խնդրին մասին: Լեռն, առաւն նախատակն էր հայկական թագաւորութիւն վերանաստաել և իր իշխանութիւնը տարածել մինչեւ Հայաստան, ոյէտք ուներ թէ՝ եւրոպական Արքմանարին և թէ՝ հայկական Արեւելին բարեկամութեան, հովանուորութեան և պաշտօպանութեան: Երիտասարդ կաթողիկոսը հուն կամակատարը կրնար ըլլու Լեռնի, և միանգամայն գոհացում տալ թէ՝ Արեւելիններուն, որոնց թեկնածուն էր, և թէ՝ Արքմանաններուն, որոնց ազգական էր (Օքմանեան, Ազգապատմ, էջ 1495-1496):

ռանէին անոր աթոռը ժառանգելու, ինչպէս Յովհաննէս, որ յեսոյ կաթողիկոս եղաւ, Անանիա՝ որ Սեբաստիոյ մէջ հուկաթոռ եղաւ սելչուքեան իշխանութեան տակ, և ուրիշ եպիսկոպոսներ, զայն պարիսպէն քարավէժ ըրուծ էին (Կիրակոս Գանձակեցի, Երեւան, էջ 148. Վենետիկ, էջ 69–70):⁽⁴⁾

Մմբատ (13րդ դար) թէև քիչ մը տարբեր բայց ուելի ժամանամանորէն կը պատմէ այս գէպքերը, միայն Սիսի արքեպիսկոպոս Յովհաննէսը կը յիշէ իրրե Գրիգոր կաթողիկոսին բանատքութեան և մահուան պատասխանառուն (Վենետիկ, էջ 205. Մոսկու, էջ 95–96. Փարիզ, էջ 107):

Լեռն Գրիգոր Քարավէժին յաջորդանուանեց ծերունի Գրիգոր Զ. Ապիրտար Ոնդ (1195–1196) թուականին⁽⁵⁾:

1197ին, Տարսոն գումարուեցաւ եկեղեցական ժողով մը Հայոստանեայց և Հոսմի Եկեղեցիներուն միութեան առաջարկին մասին որոշում տալու հոմար, Այս միութեան փախորէն Լեռն թագաւոր պիտի հռչակուէր Գերմանիոյ կայսեր և պատին կողմէ: Միաւթեան հոմամիտ գտնուեցան ներկայ եպիսկոպոսներէն միացյն տասներկուքը, որոնցմէ յիշուած հն Տարսոնի եպիսկոպոս ներսէն Լոմբրոսնացին, Անտիոքի եպիսկոպոս Յավսէփը, Սիսի եպիսկոպոս Յովհաննէսը և Սեբաստիոյ եպիսկոպոս Անտոնէն (Կիրակոս Գանձակեցի, Երեւան, էջ 157–158. Վենետիկ, էջ 76): (Տարսոնի ժողովին մասին տես Օրմանեան, Ազգապատում, էջ 1535 և յջբդ.):

(4) Բատ Սամուէլ Անեցի (էջ 143) և Մմբատի (Վենետիկ, էջ 205. Մոսկու, էջ 95–96. Փարիզ, 106–107) Գրիգոր բանատքուած է Կոպիտակի բերգը: Դաւիթ Բաղիշեցի հետեած է Կիրակոս Գանձակեցի:

(5) Բատ Սամուէլ եպիսկոպոսի Տարեգրութեան (Մանր Ժամանակագրություններ, 1, էջ 36) Գրիգոր Ապիրտար ընտրուած է Ոնդ թիւին, որ ըստ Հեղինակին, կը համապատասխանէ Քրիստոսի 1197 թիւին, մինչ սովորական հաշուով կը համապատասխանէ 1195ի կամ շարժական տոմարով 1194–1195ի Հայոց մէջ գործածուած քրիստոնէական թուականը շատ անդամ երկու տարի աւելի է քան արեմական թուականը:

1199 Յանուար 6ին, Տարսոնի Ս. Սովիտ եկեղեցիին մէջ ահղի ունեցաւ Լեռնի օծումը իրրե թագաւոր Այս մեծաշուրջ արարողութեան ներկայ եղան բազմութիւ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, զինուարականներ և առար կրօնական և զինուարական պատւիրակութիւններ: Ներկայ հայ եպիսկոպոսներէն, որոնց անունները պահած է Մմբատ (Վենետիկ, էջ 208–210. Մոսկու, էջ 99–100. Փարիզ, էջ 110), Ալիշտն (Սիսուան, էջ 470) հրատարակած է 16 եպիսկոպոսի ցանկ մը՝ որուն մէջ չէ յիշուած Անանիան, որ ստկայն միութեան հոմամիտ եպիսկոպոսներէն մէկն էր: Օրմանեան գիտել կու տայ թէ Հայոստանէն և սելչուքեան պիտութեան սահմաններէն ո՛չ մէկն եպիսկոպոսի ներկայութիւնը յիշուած է այս հանդիսաւոր և անախընթաց արարողութեան մէջ⁽⁶⁾:

Գրիգոր Ապիրտար վախճանեցաւ 1202ին Նոյն տորին, Լեռն եպիսկոպոսական ժողով գումարեց նոր կաթողիկոսի մը ընտարակութեան հոմար:

Գրիգոր Վկոյասէրէն (1065–1105) սկսեալ, կաթողիկոսական գանձը բարձրացած էին եօթը Պահլաւուունիներ, որոնց վերջինն էր Գրիգոր Ապիրտար: Պահլաւունիները կաթողիկոսական իշխանութիւնը գործնականապէս իրենց գերդաստանին մինաշնորհը ըրած էին և ժառանգուած առաջն բնոյթ առւած՝ անոր: Սակայն Գրիգոր Ապիրտար մանէն ետք, Պահլաւունի եպիսկոպոս չէր մնացած: Համաձայն ժառանգուած առաջն բնոյթ առաջն բնոյթ առած էր մէկն ու կէս դարէ ի վեր, Սեբաստիոյ Անանիո արքեպիսկոպոսը,

(6) Օրմանեան, Ազգապատում, էջ 1548: Յովհաննէս Սեբաստիոյի թագաւորութեան նախընթաց գէպքերուն նկարագրութիւնը համառուելէ ետք Զամշեանէն (Դ, էջ 164–166), Կաւելցնէ. Եւ ապա ծողովեալ նպիսկոպոսնեն եւ այլ ողջունեալ զնացապակ բազաւուն դաշտան ուրախութամբ ի տնօլի իւրեանց: Եկեւ եւ արեվիսկապան Սեբաստիոյ Անանիա ի վաճ իւր եւ նովայէ զնօսն ընորհեալ ինենան Ասունոյ (էջ 28, Գիւան Հայոց Պատմութեան, Ժ, էջ 388): Այս սեղեկութիւնը յերիւրածոյ է: Անանիա Լեռնի օծման ներկայ չէր եղած:

Պետրոս Գևորգարձ կաթողիկոսին կամ Մոկոցի կաթողիկոսներու ազգականի իր համբամանքով, իր իրաւունքը կը համարէր բարձրանալ կաթողիկոսական աթոռը: Կար սովորյան երկրորդ թեկնածու մըն ալ Սրբի Յովհաննէս արքեպիսկոպոսը, «որ Անանիայի հետ գործակցած էր Գրիգոր Բարավէժին դէմ: Յովհաննէս Լամբրոսնացիներու առամբէն խնամութիւն ունէր Պահլաւունիներուն հետ, և, հետեւարար, ինքն ալ իր ժառանգական իրաւունքը կը համարէր կաթողիկոսութիւնը (Օրմանեան, Ազգապատում, էջ 1558), բայց ժանաւոնդ «զի ընտանի եր բագաւորին Լեւոնի» (Կիրակոս Գանձակեցի, Երեւան, էջ 149. Վենետիկ, էջ 70) և «սիրելի պալտական» ներուն (Չամչեան, Գ, էջ 175): Ըստ Կիրակոս Գանձակեցիի (անդ), Յովհաննէս «բռնացաւ եւ կալաւ» կաթողիկոսական աթոռը: Ըստ Չամչեանի (անդ), Լեռն հրամայեց օծել Յովհաննէսը անհամաձայնութեան վերջ տալու համար (1203):

Անանիայի կուսակիցները գժգահ մնացին այս ընտառութենէն և սկսան քըրթմը ընջել թէ ընտառութիւնը եղած էր «ըս հանոյ» թագաւորին և ոչ թէ եպիսկոպոսներուն հաւանութեամբ: Անանիա, քաջալերուած իրեն նպաստաւոր այս գժգոնութենէն, հակաթոռ կաթողիկոսութիւն մը հաստատելու ծրագիրը յլացաւ, և համաձայնութեամբ Փաքք Հայքի եպիսկոպոսուներուն և վանականներուն, մանուանդ Սեբաստիոյ և Կեսարիա բնակիչներուն, դիմեց Գանիայի սեւչութեան սուլթան Ռուզն առաջինի (Բուգն առաջին Սուլեյման Բ., 1197-1204 կոմ 1205) և «կաշառք»ով (Կիրակոս Գանձակեցի, Երեւան, էջ 149) կամ «քանիադին նուերներ» մատուցանելով (Չամչեան, անդ), յաջողեցաւ իրեն «առանձին» կաթողիկոս նստիլ Սեբաստիա 1203ին^(*): Իր իշխանութիւնը յաջողեցաւ, որովհետև Սեբաստիա մեծ յարգ կը վայելէր իրեն Արծրունիներու թագաւորանիստ քաղաք և աթոռ Պետրոս Գևորգարձ կաթողիկոսին, որուն գերեզմանն ալ հոն կը գըտ-

նըւէր: Լեռն աչինչ կրցաւ ընել, որպէս համար կ'ակնածէր Բուգն առաջինէն (Չամչեան, անդ):

Յովհաննէս կաթողիկոսին ընտառութենէն քիչ ետք, գժտութիւն ծագեցաւ Լեռն թագաւորի և իր միջեւ, և Լեռն կաթողիկոս անուանեց Դաւիթ Արքակաղնեցին (1203):

Փոքր Հայքի բնոկիչները այդ տահն աւելի համարձակութիւն ստացան և աւելի հաստատեցին Անանիա կաթողիկոսին իշխանութիւնը, ինչպէս Շիրակի բնոկիչները իրենց համար կաթողիկոս ընտրեցին Բարսել Անեցին: Այսուհետեւ Անանիա սկսու արքարար չըջիւ իր թեմին մէջ և ընել զանազան կարգագրութիւններ, ընկերակցութեամբ ո՛չ ստականթիւ եպիսկոպոսներու: Այցելեց նաև կեսարիա, որուն ժողովորդը զինք բնդունեցաւ իրքի եպիսկոպոսասպես ազգին: Ամիսի մը չափ կեսարիա բնակութեան միջոցին, տեղի ունեցու թէսդորոս անուն երիտասարդի մը նահատակութիւնը: Անթաղ մարդին վրայ լոյս իջած ըլլալով, սուլթանը լուր զրկեց Անանիային փաւթել թաղել մարմինը: Նահատակութիւնը տեղի ունեցաւ 18 Մարտ 1204ի Երեքշարթի օրը (Չամչեան, Գ, էջ 176-178)(8): Անանիա վախճանեցաւ 1207ին⁽⁹⁾ և իր մահավվերջացաւ հակաթոռ կաթողիկոսութիւնը (Չամչեան, Գ, էջ 183):

Այսպէս ներկայացուած են Անանիայի հակաթոռ կաթողիկոսութեան հաստատումը և Անանիայի գործունէութիւնն ու վախճանը Չամչեանի Պատմութեան և մա-

(*) Չամչեան, Գ, էջ 176-178: Վկայարանութիւնը պահուած է Վենետիկի ձառնամիր Բ.ին մէջ, էջ ՊՊ, և Հարատարակուած Աւելերեանի Լիովատ վարք և Վկայարանութիւնն սրբոցի միահանութեան մէջ: Չամչեան Անանիան պարզապէս հայրապէս կը կոչէ, բայց Յովհաննէս Սեբաստիացի նոյն տեղը կը դրէ մեծ հայրապէս: Դիտելի է որ Սեբաստիոյ եպիսկոպոս պատմագիրը Անանիայի հերձուածը չէ դատապարտած:

(9) Չամչեան, Գ, էջ 183:

(*) Կիրակոս Գանձակեցիի բառերով «ապրանքաբեցաւ» և եղաւ «հակառակարու»:

առմբ նոյնաւթեամբ Օրմանեանի Ազգապատշաճին մէջ⁽¹⁰⁾, Յովհաննէս Սերաստացի (Էջ 27-29, և Դիւտի Հայոց Պատմութեան, Ժ. Էջ 387-390 համառօտեալ) ընդօրինակուծ է Զամշհանէն, բայց աւելցուծ է հետեւալ տաղերը:

Դարձ արտօրեալ ի կեսարիոյ Անտոնիո կախողիկան՝ հկն ի Սերաստիա մայրաքաղաքու, և նոստու ի անգի իւրեւմ ի վանս Ա. Նշանի այլ ամս երիս, և հոսեալ նմոն հրուէր վերին կաշմանն փախեցաւ ու թիւթառու և եղաւ մհծու պատուավ և վառուք ի շիրմի ի հարուակազմին մհնաստանիս արտօրեալ պարուպի հկեղեցւայն, հուպ ի յարմին առաջի փակեալ գրանն, և պատուք երթեւեկաց զամքրաքան նորին մինչեացոյոր ժամանակի:

Դեսնդ վ. Փիրզաւէմեան «ցայսօր ժամանակի» բառերուն քավ աւելցաւած է ԱՄՁ (656 = 1207) թաւականը, որ չկայ Եռուսաղէմի օրինակին մէջ (Էջ 30) և չի համապատասխանէր իրականաւթեան: 1207ը Անտոնիոյի մահաւան թաւականն է ըստ Զամշեանի:

Երուսաղէմի թ. 3363 ձեռագրին մէջ (Էջ 228) ընդօրինակուծ է Անտոնիո կաթողիկոսին հետեւալ տապանադիրը.

Այս գամբարանին, եղին զմարդին,
Տնի Անանիո Կարուղիկոս ին
Ար օծուլ նոստ վեհապես ողզիս
Ի զերանս չոկ սբ մենաստանիս
Մա եւ ազգական Պատսի մեծին
Թեսագորն կոչեալ մեծ հոյրապետին
Ժամանակու վարինու մեծ կենաց նորին
Թուին վեց հարիւր յիսուն և վեցին

Յովհաննէս Սերաստացիի ձեռագիր որպատութեան այն օրինակին մէջ, զոր տեսած է զ. վ. վ. Փիրզաւէմեան, հետեւալ յուեւատակուն տեղեկութիւնը դանաւած պէտք է ըլլուս:

Եւ յետ իրը 618 ամաց, յոււաւրս տեսաւը Յոհաննէս եպիսկոպոսի Սերաստացւայ, չինեցաւ ի վերոյ նորս վայելուշ շիրիմ արդեամբ Քիւլքանն պարոն Յոհաննէսի. ԱՄՁ, 1825 (Դիւտի Հայոց Պատմութեան, Ժ. Էջ 390):

(10) Արշակ Ալոյացհեան (Պատմութեան Հայ Անաւրին), Էջ 138-139), հետեւալ է Օրմանեանի և Յովհաննէս Սերաստացիի, որ սակայն Զամշեանէն ընդօրինակած է:

ԻՄՍՈՍԱՍԻՐԾԱԿԱՆ

ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԿՐՈՆՔԻ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ
ԸՆԴՀԱՐՈՒՄԸ

Հիմ

Գիտական տեսութիւններ Ենթակայ եղած Են ընդհարումներու, ինչպէս կրօնական դրութիւններ զուրկ չեն եղած նոյն այլք կացութենէն: Հետեւարար կան ընդհարումներու երեք վիճակներ— Գիտութիւն և կրօնք, զիտութիւն և զիտութիւն, կրօնք և կրօնք: Միջավայրը գիտնալու, զայն կառավարելու և յօգուտ իրեն զործածելու մզումը մարդուն մէջ մէջտ զոյտութիւն ունեցած է և արտայայտուած՝ զանազան կերպերով: Մարզուն և իր միջավայրին յարաբերութիւնը երբ անապահովութեան ու անկայունութեան զգացուցյանը կը բերէ մարդուն մէջ, ան կը վնասէ միջոց մը կամ միջացնէր՝ ձերբազատուելու համար անախորժ այդ վիճակէն: Կեանքին ու տիեզերքին փոփոխութեան Ենթակայ ըլլալը կը կազմէ այս երկուքը վարող անփոփոխ միակ սկզբունքը: Առկայն զոյ եղող կարդը խախտող որեւէ փոփոխութիւն անակնկալ և անբաղձալի անհանդարտութեան զգացումի մը պատ-

Այս յիշատակագրութենէն կը հետեւի թէ Յովհաննէս Սերաստացիի օրով Անտոնիոյի գերեզմանին վրայ տապանագրաչկար, և, հաւանականարար, բատ աւանդութեան, գերեզման մը ցայց կը տրամէր իրրեւ Անտոնիո կաթողիկոսինը, անոր մահէն շաւրջ 600 տարի հար:

Տապանագրութիւն վրայ արձանագրուած թաւականը քազուած է Զամշեանէն:

Տապանագրութիւն հրատարակած է նույն գ. Արուանձտեանց (Պորոս Ալբար, Ա. Էջ 179), ուր 6րդ և 7րդ տաղերուն «մեծ» բառին տեղ կայ «սուրբ»:

Փարիզ ՀԱՅ ՊԼՐՊԼՐԵԱՆ
(Մնացեալ յաջորդի)

ձառ կ'ըլլայ: Մարդ կ'ուղէ զիտնալ շրջառ պատը և վստահ ըլլալ անոր օրէնքներուն՝ որորէսպի կարենայ այսպիսով ասպահովութեան գդացում մը վայելել:

Կրօնքի և զիտութեան ընդհարումը անհրաժեշտարար ընդհարումն է մարդուն ներաշխարհին՝ երբ զէմ յանդիման կու զայ կեանքի և տիեզերքի մասին հակասական տեսութիւններու բացատրութիւններուն և եղրակացութիւններուն, որոնցմէ մէկը կամ միւսը ընդունելով իրը ճշմարիտ՝ դոհացուցած պիտի ըլլայ իր հետաքրքրութիւնը, և տարահոված՝ մարդուն և իր շրջապատին միջնեւ նուապագոյն պրկում և շփոթութիւն ունեցող յարաբերութիւն մը:

Կրօնքի և զիտութեան դարաւոր ու տակաւին չարունակուող բախումին կրնանք նայիլ իրը փաստ՝ թէ ճշմարտութեան ամբողջութիւնը զեռ եւս զաղանքը է մարդուն համար. ամբողջութիւն մը՝ ուր կրօնք և զիտութիւն կարենան հաշտութեամբ ապրիլ:

Հարցեր

Բնական և բարոյական երեւյթներ տառապահք ու խոռվք կը պատճառեն մարդուն: Բնութեան երեւյթներ (Երկրաշարժ, ջրհեղեղ, սով, հիւանդութիւն), և մարդկաւին — ընկերային երեւյթներ (պատերազմ, զողութիւն, նախանձ) գոյութիւն ունին: «Զարի Հարց»ը կ'ընդդրկէ այսպիսի երեւյթներու գոյութեան պատճառներուն քննութիւնը: Անաստուածներու և անհաւասներու համար, կամ անոնց՝ որոնք տիեզերքի ու կեանքի մեքենական բնոյթին կը հաւատան, այս հարցը գոյութիւն չունի: Անոնք որոնք կը հաւատան Աստուծոյ գոյութեան, հարց կու տան Յորէն ի վեր. «Ինչո՞ւ չարիք գոյութիւն ունի: Եթէ Աստուած ամենակարող է, արդար է ու մարդկութիւնը կը սիրէ, ինչո՞ւ բարի մարդիկ ևնթակայ կ'ըլլան տառապանքի, թշուառութեան, վիշտի, զառնութեան և անձկութեան: Ինչո՞ւ Աստուած չ'արդիլիր չարիքը»: Այս հետաքրքրութենէն ըլլայող պատասխաններ անմիջական դոհացում և խաղաղութիւն տուած են մարդկութեան ժամանակի ընթացքին, սակայն «Զարի Հարց»ը առեղծուած մը ըլլալու հանդամանքին մէջ է տակաւին: Լուծումներ աւելի կը ծառայեն

շարիքը դիմակալելու, տառապանքը սփելու, ցաւը զարցմանելու և անձկութիւնը մեղմացնելու, քան՝ այդ երեւոյթներու զոյութեան պատճառները լոյսի բերելու: Կրօնք և զիտութիւն դոհացուցիչ տեսական լուծում չունին այս հարցին առնչութեամբ, սակայն կան զործնական լուծումներու, թշկութեան և զիտական արուեստարանութեան միջոցներով: Հետեւարար, տարրեր մակարդակներու վրայ և տարրեր կեցուածքով՝ նոյն արդիւնքին և զործնական լուծման կը հասնին կրօնք և զիտութիւն կարեւոր հարցի մը կալուածին մէջ:

Գիտութեան բնապաշտ և կրօնքի դերնապաշտ կեցուածքը, ու այդ տեսակիտներու պատճառած ընդհարումը տեսական ուրիշ հարց մըն է: Գիտութիւնը կ'ընդունի բնական օրէնքներ, աշխարհ մը՝ ուր կարելի ըլլայ բացատրել ամէն երեւոյթ և քննութեան ենթարկել զանոնք, կանխազուշակել արդիւնքներ տուեալ որոշ պայմաններու առկայութեամբ. աւելի՞ն, աշխարհ մը՝ ուր կարելի ըլլայ պայմաններ զեկավարելով արդիւնքներ կանխորոշել: Գիտութեան համար միակ կարելի աշխարհը ա'յն է, ուր կարենանք երեւյթները բացատրող պատճառներ զանել և տալ: Կրօնքը, միւս կողմէ, կ'ընդունի բնական օրէնքներ վերանցնող գերբնականը: Կ'ընդունի անիմանլի և անբացատրելի տարրերու գոյութիւնը: Օրինակ, հրաշքներ թէ՛ կ'ակնկալւին և թէ՛ կ'ընդունուին զերբնականի օրէնքներով: Սակայն բնապաշտներ կը մերժեն հրաշքներու ո՛չ միայն գոյութիւնը՝ այլ նաև կարելիութիւնը, որովհետեւ բնական օրէնքներով չեն կրնար բացատրուիլ: Մարդիկ յանախ ազօթած են անձրեւ ունենալու համար: Ինչպէս կարելի է այս ընել երբ օգերեւութարանութեան մասին դիտենք: Նոյն ձեւով, ինչպէս կարելի է հետանդներու առողջութեան համար ազօթել, երբ մանրէներու գոյութեան մասին դիտենք: Այսպիսի պարագաներու ազօթել և միաժամանակ ընդունիլ զիտութեան ժամանութիւնները իմացական պարկեցառութեամբ զժուար է: Սակայն ինչ ալ ըլլայ այս գժուարութեան լուծումը, անհոգօրէն զանց չենք կրնար առնել այս հարցը:

Գիտնականներու հետաքրքրութեան և
աշխատանքին առարկայ եղած է տիեզերքի
ծագումն ու վախճանը : Նոյն այդ հարցը
կրօնքի գլխաւոր մտաշողութիւններէն մին
դարձած է : Արդի բնագիտութեան ներարար-
ութեան օբյեկտն համաձայն, տիեզերքի
մէջ անօպտագործելի ուժի և օպտագործելի
ուժի համեմատութիւնը կը բարձրանայ,
հետեւարար տիեզերքի բարեխառնութիւնը
միակերպ վիճակի մը պիտի յանդի և օպ-
տագործելի ուժ պիտի չմնայ : Այս վիճակին
իր հետեւանք բնագիտական և քիմիական
գործողութիւնները պիտի դադրին և նոյն-
ինքն կեանքը պիտի դադրի : Բայս խոր-
չողններու, եթէ տիեզերքը վերջ մը ունի,
սկիզբ մը ունեցած ըլլալու է . եթէ տիե-
զերքը սկիզբ մը ունեցած է, անհրաժեշտա-
րար գերազոյն և սկզբնական շարժիչ ուժ
մը, ստեղծող մը զոյտութիւն ունի : Աստու-
ծոյ զոյտութիւնը փաստող միջնադարեան
տիեզերաբանական փաստարկութեան հա-
մաձայն, «քանի որ շարժում զոյտութիւն
ունի, Առաջին Շարժիչ մը պէտք է ընդու-
նիլ» : Այսպէս, կը տեսնենք թէ իրը ար-
դիւնք՝ բնագիտութիւնը կու տայ մեզի ինչ
որ աստուծարաբանութիւնը ընծայած է : Ան-
զուշտ այս չի նշանակեր թէ երկու բացատ-
րութիւնները նոյն ստորոգելիններով կ'որա-
կեն նախաշարժ այդ ուժը :

Տարուինի և զափոխութեան տեսութիւնը
ևթէ ընդունինք այսպէս ինչպէս որ կայ, ա-
ռանց քննարկութեան, անհրաժեշտարար ըն-
դունած կ'ըլլանք կեսնքի մեքենական բնոյթ
մը. միաժամանակ ընդունած կ'ըլլանք նաև
թէ կեանքը կարելի է հասկնալ այն ատեն՝
երբ կարենանք բացատրել նոյն արդ կեանքի
բնագիտական և քիմիական գործողութիւն-
ները: Գիտնականներ փորձած են կեանք
յառաջ բերել տարրալուծարանի փորձա-
նօթներու մէջ, Հիմ ունենալով կենդանի
աշխարհի բնագիտական և քիմիական գոր-
ծողութիւններու օրէնքները, և օպտագոր-
ծելով այդ օրէնքներուն մասին իրենց ունե-
ցած ծանօթութիւնները: Սակայն այդպիսի
ըլլանք մը կարելի չէ եղած զոհացնել, ո՞չ
ալ այդպիսի փորձ մը՝ յաջողութեամբ
պատճել: Տակաւին զաղանիք մըն է էու-
թիւնը այն տարրին՝ որ միւս բոլոր համա-
հաւաք տառերուն բաղադրութեան կեանք

կու տայ, ու զայն կ'օժտէ ամելու, բազմա-
նալու, փոխարկութեան և միջավայրին
յարմարելու յատկանիշերով ու յատկու-
թիւններով։ Տարուինի յարմարադոյնի ընտ-
րութեան տեսութիւնը կենդանի աշխարհին
մեքենական կարգ մը կը վերադրէ։ Արդի
ժառանդականութեան օրէնքները չեն պաշտ-
պաներ այս տեսակէտը։ Բայ կարգ մը դիտ-
նականներու, եղափոխութիւնը մեքենական
չէ, այլ՝ ստեղծագործ, այսինքն եղափո-
խութիւնը ծրագրուած է։ Ծննդական
ոկղոնական տարրերու մէջ յառաջ եկած
փոփոխութիւններ «տեսակ»ներու միջեւ
տարրերութիւններ կը յառաջացնեն, ու այդ
փոփոխութիւնները որոշիչ աղդակներ են
«տեսակ»ի մը գոյատեւումին։ Այս փոփո-
խութիւնները, ըստ կարգ մը գիտեականնե-
րու, ծրագրուած են, հետեւաբար եղափո-
խութիւնը ծրագրուած է, և այս երեւոյթը
կը պահանջէ Ծրագրոյ մը։ Բայ Թ. Ազուի-
նացիի, «Քանի որ իրեք և բաներ ծրագրի
գոյութիւնը ցոյց կու տան, պէտք է ընդու-
նիլ ծրագրող իմացականութիւն մը»։ Կեանքի
գոյութիւնը բացատրող վախճանաբանա-
կան տեսակէտին բաժնեկից կ'ըլլան գիտու-
թիւն և կրօնք, տարրեր գարերու պատկա-
նող մտածողներու աշխատանքին իրը հե-
տեւանք։

Բանականութեան և հաւատքի յարաբերութիւնը վերլուծումի ենթակայ եղած է կրօնքի և դիտութեան ընդհարումի պատմութեան մէջ։ Տասնմէկերրորդ դարու վեճերէն է հաւատքի կամ բանականութեան զերագասութիւնը՝ Աստուծոյ գոյութիւնը ընդունելու իրր միջոց։ Ապէլառի տեսակչտին համաձայն, կասկածը կ'առաջնորդէ Հարցումներու և միայն հարցնելով ճշմարիտը կը դանենք։ Բանականութիւնը միջոցն է հասնելու ճշմարիտի հաւատքին։ Անբացատրելիին և անիմանալիին դիմաց երրանօդնական կը զգանք, անհրաժեշտ չէ հաւատքի դիմել և անտեսել բանականութիւնը։ Մակայն բանականութիւնն ալ իրր մէկ մասը մարդուն՝ անօդնական է երբեմն. ըստ Այնըթայնի, «երր անծանօթի սեմին ևնք, կը դանուինք Աստուծոյ նախասահմանին առջեւ»։

Երեւոյթներ բացառորել կը նշանակէ
նախ հաւատալ այդ երեւոյթներու դոյլու-

թեան։ Գիտութեան փորձը՝ քննելու և բար-
ցարերելու երեւոյթներ, կը նախենթաղրէ
զիտութեան հաւատքը այդ երեւոյթներու
դոյցութեան հանդէպ։ Մարդիկ զիտական
տեսութեանց կը հաւատան առանց անոնցմէ
իւրաքանչիւրը կամ որեւէ մէկը անձումք
քննած ըլլալու, ինչպէս կը հաւատան յայտ-
ութեան ձամբով մարդկութեան ընծայուած
ճշմարտութեանց։ Փորձառութիւններ գո-
յութիւն ունին տարրեր մակարդակներու
վրայ։ Զգացական և բարոյական փորձա-
ռութիւններ այնքան իրական են, որքան ի-
մացական փորձառութիւններ։ Հաւատքի
ձամբով ընդունուած ճշմարտութիւններ
այնքան իրական են, որքան բանականու-
թեան ձամբով ընդունուած իրադրութիւն-
ներ։ Գիտական հարցերու պարագային
Աստուածաշունչն մէջքերումներ կատա-
րելու խնդրին առնչութեամբ թուժքանիփ
Մէծ Դժունչիին ուղղուած նամակի մը մէջ
կալիլէ կը դրէ. «Բնութիւնը անողոքելի է
և անփոփոխ, ան ո՛չ մէկ պարագայի օրի-
նազանց կը գտնուի իրեն պարտազրուած
օրէնքներու հանդէպ, և գործելու իր խոր-
թին պատճառներուն ու մէթոտներուն մար-
դոց կողմէ անհասկնալի մասլը ո՛չ մէկ
տարրերութիւն կ'ընէ իրեն համար։ Այդ խկ
պատճառու, այնպէս կը թուի թէ ոչինչ
Փիզիքական, որ մէր առջեւ կը դրուի զգա-
ցողութեան-փորձառութեան կողմէ, կամ
որ կը փաստուի անհրաժեշտ ցուցարկու-
թիւններով, պէտք է դատաստանի քերուի՝
վկայ ունենալով Աստուածաշնչական մէջ-
քերուած պարբերութիւններ, որոնք կընան
տարրեր նշանակութիւն ունենալ իրենց բա-
ներուն ետին»։

ԿՐՈՆՔԻ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Գիտութիւնը մարդկային յառաջդիմութեան և ճշմարտութեան ի խնդիր վնասուտուք է։ Ասկայն գիտութիւնը կը սպառնայ մարդկութեան, որովհետեւ գիտական ծանօթութեանց մարմինը առանց ողիփ կիրարկել կը փորձն մարդիկ։ Ի՞նչպէս ըստուծ է։ «Կը փորձն զիտութեան գիտակը զնելը»։ Գիտութիւնը չէ որ կ'որոշէ ընկերութեան մը արժէքները, թէեւ կ'ազդուի այդ արժէքներին և կ'ազդէ անոնց վրայ։ Գիտու-

թիւնը չի կրնար որոշել թէ իր ջանքերուն
արդիւնք՝ հիւէական ուժի սկզբունքները
ինչպէ՞ս պիտի գործածուին։ Գիտութիւնը,
թէեւ օգտակար՝ բերքերու յաւելման, չի
կրնար որոշել թէ երկրագունդի կարգ մը
մասերու առաջ բերքին մնացորդը ինչպէ՞ս
պիտի գործածուի, երբ ուրիշ մասերու մէջ
խիստ բնակչութեան և տեղական բերքերուն
համեմատութիւնը մարդկային ողբարձելի
վիճակ մը յառաջ կը բերէ։ Գիտութիւնը
գինքեր կրնայ հնարել, սակայն մարդկային
կեանքի նուիրականութեան հանդէպ դրա-
կան կեցուածք չի կրնար պարտադբէլ։ Գի-
տութիւնը հաղորդակցութեան միջոցները
կրնայ զարգացնել, սակայն մէքենավար-
ներու և օգանաւորդներու վարուելակերպը
չի կրնար որոշել։ Գիտութիւնը կրնայ մե-
քենաներ հնարել մարդկային արագութիւնն
ու ճշգրտութիւնը զերազանցող, սակայն
անոնց հետեւանք եղող անզործութեան ե-
րեւոյթով չի մտահոգուիր։ Գիտութեան
յառաջդիմութեամբ մարդկութեան տրուած
միջոցներու գործածութեան ձեւը կը պատ-
կանի զիտութենէ զուրս կալուածի մը —
արժէքներու, հաւատաքի, համոզուներու
կալուածին։ Բարոյականի զարգափարը,
լաւ-զէշի, ճիշդ-սխալի, չար-բարիի յլացք-
ները վարուելակերպի չափանիչներ կը պա-
րունակեն, կրօնական և հողեկան արժէք-
ներու տարրեր։ Մարդկային կարողութիւն-
ներու, մարդկային բանականութեան, ի-
մաստութեան, երեւակայութեան, հաւատքի
ու մտատեսութեան միջոցաւ ներկայիս դո-
յութիւն ունեցող ճշգրտութիւններու,
հնարքներու, զիւտերու, տեսութեանց,
սկզբունքներու գործածութեան ընոլին ու
մեթուր կրօնական և հողեկան արժէքներու
կնիքը կը կըն։

Գիտութեան յառաջիմութիւնը չի սուա-
ղեցնէր կրօնքի անհրաժեշտութիւնը՝ իբր
ազրիւր մարդկային արժէքներու, թէեւ կը
պահանջէ բարեցրջում արդ անհրաժեշտու-
թեան արտայայտութեան մէջ։ Գիտու-
թիւնը կ'ըսէ թէ ինչ կ'ըլլա՛յ, կրօնքը՝ թէ
ինչ պարտի՛ ըլլաւ. այսինքն, կրօնքը կ'ար-
ժեւորէ պատահար մը, մինչ զիտութիւնը
կը նշամարէ, կ'որակէ և կը բացատրէ զայն։
Միւս կողմէ կրօնքներու գոյութիւնը,
մարդկութեան զրական կեցուածքը կրօնա-

կան համոզումներու հանդէսպ չեն կրնար կասեցնել զիտութեան յառաջդիմութիւնը երկրագումդէն անդին՝ միջոցին քննութեան ի խնդիր տարուած աշխատանքներուն մէջ, ինչպէս որ չեն կրնար կասեցնել նոյն այդ զիտութեան՝ երկրագունդի վրայ մարդկային անձնականութեան ու մտքի բնոյթին և պաշտօնի ու դորձելակերպի ծալքերուն թափանցելու փորձերը:

Եթէ մարդուն համար կարելի է դտնել և զիտուալ վերջնական ու գերազոյն ճշմարտութիւնը, ապա միայն կրօնքի և զիտութեան համադործակցութեամբ այդ կարելիութիւնը կ'իրագործուի: Մարդկութիւնը չի կրնար դադրիւ փնտուելէ և չի կրնար դադրիւ արժեւորելէ անցեալէն հրամցուած կրօնական և զիտական ճշմարտութիւններ: Սակայն թէ՛ կրօնքի և թէ՛ զիտութեան փնտուուքը կ'անցնի մարդկային ընկերութիւնը, մէկ կողմէ հասնելով անկենդան աշխարհին և տիեզերքին, միւս կողմէ՝ ձգտելով գերբնականին: Արդի կեանքին մէջ, ուր զիտութիւնը կը թուի տիրապետել, կրօնքի անհրաժեշտութիւնը, մանաւանդ արժէքներու և մարդկային (անհատական և հաւաքական) փոխյարաբերութիւններու կալուածին մէջ, հրամայական է:

Ինչպէս ֆրանսիս Պէյֆըն ըսած է. «Քիչ մը իմաստասիրութիւն մարդկային միտքը կը հակէ դէպի անաստուածութիւն. խորացում մը իմաստասիրութեան մէջ՝ զայն կը տանի կրօնքին»: Նոյն է պարագան զիտութեան, երբ զիտական ծանօթութիւններ կը զատենք զիտութեան զանդուածէն, և երբ մանաւանդ կ'անջատենք այդ ծանօթութիւնները զիտական ոգիէն ու կ'ընդունինք զիտութեան բեկորները իրը բացարձակ ճշմարտութիւն, կարծեցնեալ առարկայական կեցւածքով մը: Գիտութիւնը զոյտութիւն ունի մարդկային ընկերութեան պարունակին մէջ. իր զոյտութիւնը կ'առնէ մարդկային կարողութիւններէն և կը կիրարկուի մարդկութեան կողմէ՝ մարդկութեան համար: Այդ նոյն մարդկային ընկերութեան բաղկացուցիչ մէկ մասը կը կազմէ կրօնքը իրը դաւանութիւն և վարդապետութիւն, իրը հաւատք կամ անհատական փորձառութիւն, իրը վարք կամ վարուելակերպ: Հանձարեղ

զիտնականներ և կրօնականներ, զիտութեան համեստ ուսանողներ և հասարակ հաւատացեալներ կը բաժնեն հիմունքի այլ զգացումը, որ կ'արթննայ և կը գրաւէ անոնց միտքն ու հոգին՝ ի տես կեանքի և ընութեան օրէնքներուն մէջ առկայ ներդաշնակութեան: Մարդուն միտքը առաւել կամ նուազ չափով կը զբաղի և կը խոռվի՝ երբ հոգին դիմագրաւէ անբացատրելին և անիմանալին: Տարրալութարանի մը մէջ խոսունջի մը քննութիւնը, փոքր այդ մարմնին մէջ գտնուած ծալքերը, զեղձները, կենսարնագիտական ու կենսատարրաբանական զործողութիւնները և զոյտանեւումի ուժը՝ կենսաբանութեան ուսանողին համար կրնան կրօնական փորձառութիւն մը ըլլալ, զիտական փորձառութեան զուգահեռ:

Ապրող թիջներու էական բազկացուցիչներն են սպիտները. զանոնք կազմող տարրերն են բնածուխը, ջրածինը, բորակածինը, թթուածինն ու ծծումը: Տիեզերքի մէջ զտնուող քիմիական տարրերէն հինգը քովի քովի եկած են որոշ համեմատութիւններով: Ուսողութեան հաւանականութիւնը օրէնքները հիմ ունենալով, զիտութիւնը կ'ըսէ թէ այսպիսի երեւոյթի մը զոյտութեան հաւանականութիւնը տասի հարիւրվաթուններորդ կարողութեան դէմ մէկ է, և միլիոնաւոր արիներու կը կարօտի նման համեմատութիւններով այդ տարրերուն իրարուքով դաշտ և մասնաւոր նախատիպով մը միանալը: Աւելի՞ն. կենսապարգեւ սպիտի միացման նախատիպը, հակադրուած միւս բոլոր նախատիպերուն, տասի քառասունութերորդ կարողութեան դէմ մէկ հաւանականութիւն ունի զոյտութիւն առնելու: Այս բոլորին զիմաց, մարդ կրնայ մտածել. «Միայն անսահման Միտքը, միայն Աստւած կրնար զիտնալ այս և կեանք ստեղծելը»: Կրնայ ըսել. «Չեմ զիտեր ինչպէ՞ս այս պատահեցաւ»: Կամ՝ «Բնական օրէնքներով տակաւին կրնանք բացատրել»: Առաջին կեցուածքը գոյ եղող երեւոյթները բացատրելով այդ երեւոյթներու ծագման առնչութեամբ հաւատք մը կ'ընդդրկէ: Երկրորդը՝ թուլամարթ ուղեղներու ապացոյց է, երբ միտքը անդիտութեան հաշտըւած է ու չի փնտուեր: Երրորդ կեցուածքը տիեզերքին և կեանքին բացատրելի բնոյթ

կը վերազրէ՛, անտեսելով նոյն այդ բացառ-
րութեան ընթացքին երեւան և կած և դալք
դժուարիւթիւններ։ Ժամանակը միայն
կրնայ վկան ըլլալ թէ մարդկութիւնը բա-
նականութեամբ պիտի կարենա՞յ գոհացու-
ցիչ լուծում մը դանել «Բնչո՞ւ կեանք զո-
յութիւն ունի» հարցումին։

Ճակատին կայ յաւիտենութեան, անմա-
շութեան դաղափարը։ Կրօնական իմաստով,
մարդուն հոյին (անհատականը) կ'ապրի
մարմնի տարրալուծումէն ետք։ Կեանքի մե-
քենական բնոյթին հաւատացողներ սրակ
վերջին արոփին մէջ, մարմնին հետ հոգիին
ալ մահամիտոր կը տեսնեն։ Սակայն այս
խումբին մէջ կան անհատներ, որոնք կը
ուրամբն որ իրենց հաւատքը այսպիսի կեց-
ւածք մը կը պարտադրէ իրենց։ Ուրիշներ
երկրու, սերունդ ապահովելու, բարի կամ
չար գործերով նշանաւոր ըլլալու մէջ կը
տեսնեն անմահութիւնը։ անշուշտ այլասե-
րած անմահութիւն մըն է այս կրօնական
իմաստով։

Ինչ ալ ըլլան տուեալ ժամանակի և մի-
ջավայրի մը մէջ մարդուն հաւատքն ու գի-
տական հմտութիւնը, միակ կարելի կեց-
ւածքը հարցաքննելն է հաւատքը, ո՛չ քան-
դելու, այլ՝ վերակառուցանելու նպատա-
կով, հարցաքննելն է զիտական հմտու-
թիւններն ու ծանօթութիւնները, ո՛չ տրս-
մելու, և պարզապէս հերքելու, այլ՝ նոր
թափով մը ընդլայնելու զիտական հորի-
զոնը։ Սակայն այդ կեցուածքին անջատելի
մէկ մասն է մարդկային զանազան միջոց-
ներով մէր կտածները կարելի ներդաշնա-
կութեամբ իրարու քով բերելու փորձը։
Կրօնքին կարելի է մօտենալ զիտական
կեցուածքով, և զիտութեան կարելի է մօ-
տենալ կրօնական հմտողումներով և հոգե-
կան արժէքներու չափանիշերով։ Մասնակի
ուսումնասիրութիւն և մակերեսային ար-
ժեւորում կ'առաջնորդեն չփոթութեան։
Հմտութիւն և զիտութիւն ունենալ այնքան
կարեւոր են, որքան այդ հմտութիւնն ու
զիտութիւնը կիրարելու կերպեր որոշելը։
Քաներորդ դարը տակաւին կրնայ վկան
ըլլալ կրօնքին և զիտութեան զարաւոր ընդ-
հարումի լուծման, կրօնքին և զիտութեան
հմտագործակցութեան ողին ապահովելով։
(Վերջ)

ՄԱՏԵՎՈՅՐԱԿԱՐԱ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԵՒՈՒԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ

Եւսերիսս կհամրացիի Եկեղեցական
Պատմութեան հայերէն թարգմանութիւնը
ապուած է վեհափառ 1877 թւրին, Այդ
հրատարակութեան համաձայն նախկին
թարգմանութեան Տասներուրդ Դպրութեան
Չորրորդ Գլուխը — Խօսք վասն լուսա-
ւորութեան իրաց եկեղեցեաց — կը մնայ
թերի։ Պակսող հասուածէն քաղաքացոյ
մաս մը կը դանուի Ս. Աթոռոյ թիւ 1
Շառընաբիրին մէջ — Հատոր Գ., էջ 146-
149ա — որ սրոց չափավ շահնեկան ըլլա-
լուն կը ներկայացնենք ստորեւ։

Ալ քանանայր Աստուծոյ, որ գդեցիալ
է քհանդերձ փրկութեան և զարտկն
երկնաւոր փառացն և զաւծումն Աստու-
ծոյ և զգագումուծոն քանանայութեանն և
զնոգին սուրբ։ և զու ով զովնստ նար
տաճարի սրբոյ Աստուծոյ, որ զարտունալ
է իմաստութեամբ որ յԱստուծոյ, որ
արդեամբք և տուակելեալ զսրծավլք և ա-
ռութիւնի ընտրութեամբք սքանչելի ես,
զի ինքն Աստուծոյ որ ունի զամհնայն
զտիկերս, տաւել պատուալք պատկեց
զքեզ, զի ի վերայ երկրի շինեցիս տա-
ճար Աստուծոյ բանին և միանի նորու,
և եկեղեցի նորու սուրբ և փառաւորիչ
Աստուծոյ Եթէ ոք կամեսցի կոչնի զքեզ
Բնենիլիէլ նոր ճարտարապետ խորանին
Աստուծոյ, կոմ Զուրբարելն այն, որ
մհծացոյց զփառու վերջին տաճարին քան
զուածինն։

Այլ զուք ով զտիւք հուտին Քրիս-
տոսի, ընակութիւն բանից բարեց և
տիղի խրամաւ զգագումութեան և լուր սի-
րելի աստուծուածպաշտութեան։ Եւ որքան
այսոքիկ որ յառաջազոյն ի լուելիս ձեր
ընդունէին ի ձեռն աստուծուազէն ընթիր-
ցուածոց, զօրհնութիւնս աստուծուածպաշ-
տութեան և զսքանչելիս Տիառն միրոյ և
ուզութիւնս որ ոռ մարդկան աւրհնաւ-

թիւնս հանէին, և համարձակի տաել յորդամ խրատիմք. Աստուած ականջաւք մերովք լուաք զար հարքն մեր պատմեցին մեզ, զգործան զար գործեցիր յաւուրս նոցա յաւուրսն առաջինսն:

Այլ արդ ոչ եթէ իրրե ի լունոյ և ոչ իրրե ի համբաւէ բանից զբազուկն բարձր և զձևան երկնաւոր բարերար թագաւորին և Աստուծոյն մերոյ ընդունիմք մեք: Բայց արդեամբք ոովին տշուք մերովք տեսաք զի ճշմարիտ են, և հաւատամք մեք որ միանդամ յառաջազպյն տուան վասն յիշատակի: Բայց յաւրհնութիւնս երկրորդումս յաղթութեան հանցաւք. և իրրե ի նմին գործոյ ազաղակիցաւք և տասացուք. որպէս լուաք՝ սայնպէս և տեսաք ի քաղաք Տեառն Զաւրութեանց և ի քաղաք Աստուծոյ մերոյ:

Բայց որում քաղաքի, եթէ ոչ այսմ որ շինեցաւ նորսգապէս և ընդունելի եղեւ Աստուծոյ, որ է սայ եկեղեցի Աստուծոյ, սիւն և հաստատութիւն ճշմարտութեան. վասն այսոր զի և այլ միւս ևս բանն Աստուծոյ աւետարանէ. այսպէս և փառաւորութիւնք պատմեցան ի քեզ աւագիկ քաղաքի Աստուծոյ, այն որ ժաղավեաց մեզ, Աստուած բարերարն շնորհաւք միածնի իւրոյ, և ամենեսեան մի մի յայսցանէ որ կոչեցան արենիս ազաղակեացէ և ասասցէ. Ուրախ եղէ ևս այք տսէին ցիս թէ ի տուն Տեառն երթիցուք մեք. և թէ Տէր սիրեցի զվայելւութիւն տան քու և զաեղի յարկի փառաց քոց:

Եւ ոչ թէ միայն առանձինն իւրաքանչիւր ոք ի մէնջ, այլ ամենենքեան յանկարձակի ի մի հոգի և ի մի չունչ պատուեցուք, փառաւորեցուք և ասացուք. Մեծ է Տէր և աւրհնեալ է յոյժ ի քաղաք Աստուծոյ մերոյ և ի լեռան սուրբ նորու և սքանչելի զի և մեծ իսկ է ճշմարիտ, և մեծ տաճար նորա և բարձր և ոքանչելի և զեղեցիկ տեսանելով քան զամենայն որդիս մարդկան^(*). զի ազաղակեացէ և ասասցէ ցնա մարդարէութիւնն Եսայիա

որ առէ այսպէս. Ուրախ եղիցի անապատն ծարաւի, ցնծացեն դաշտք, ցնծացէ և ուրախ եղիցի իրրե զշուշան և ծալկեացէ և բերկրեսցի անապատն: Զաւրացարուք ձհոք լքեալք, և ծունկք կթուտք հաստատեցարուք. ասացէք ցկարճամիամ սրտիւք, զաւրացարուք և մի երկնչիք, անաւասիկ Աստուծոյն ձեր գայ և առնէ զիրաւունս ձեր. նախ գայ և ֆրկէ զձեզ. քանզի բխեցին ջուրք յանապատի, և զեաք հասեցին յերկիր ծարաւուտ. զի գարձաւանապատն ի ճանիճո ջուրց, և երկիր ծարաւուտ յաղբերակունու:

Եւ այս բան ասացան մարդարէութեամբ յառաջազոյն և նշանակեցան ի գիրս սուրբս. իսկ գործքն ոչ իրրե ի լունոյ այլ նիքիմք արդեամբք կատարեցան ի մեզ: Զի սա իրրե զանապատ, և իրրե զերկիր ծարաւուտ զգեցաւ ծողկութք. և եղեւ իրրե զշուշան, իրրե ասացիւլ է մարդարէութեանն, և զհանգերձ փիսութեան արկու, և նդաւ պատկ վայելչութեան որպէս և ուսու ի ճնառնէ Եսայիա երգեալ բարբառովք աւրհնութեան և գովաւթեան թագաւորի Աստուծոյ:

Արդ լուիցուք ի նմանէ յասելն անդ իւրում, ցնծացայց ի Տէրեւուրախ եղիցի անձն իմ յԱստուած, զի զկեցոյց ինձ պատմումն փրկութեան և արկու զինե հանդերձ սւրախութեան. իրրե զփնսազգեցոյց փառուք, և իրրե զհարման՝ զարդու զարդարեաց զիս: իրրե երկիր մի որ բերէ զծաղիկ իւր, և իրրե զպարտէզ որ բուսուցանէ զսերմանիս իւր, այսպէս ծագեցէ Տէր զարդարութիւն իւր, և ըզփառս առաջի ամենայն ազգաց հեթանոսաց:

Բայց այսուեկի նա երգեաց. իսկ թէ որպէս առնէ նմա պատասխանի փեսայն երկնաւոր Յիսուս Քրիստոս, որ է բանն Աստուծոյ. լուր ի նմանէ յասելն իւրում. մի՛ երկնչիր, զի ոչ ամաչեցիս. մի՛ կշտամբիր, զի ոչ կարանաս. քանզի զամաւթ մանկութեան քա մոռասցիս գու, և նախատինք այրութեան քու ոչ ևս յուշ լիցին քեզ: Քանզի ոչ եթէ իրրե զկին մի լքեալ և թողեալ, տարակուսեալ կոչեաց զքեզ Աստուած, և ոչ իրրե զկին մի տակեցիալ ի մանկութեանէ իւրմէ: Ասաց Աստուած փաքք մի ժամանակ թողի զքեզ,

(*) Այսուեկ մեր ձեռագիրը չունի երկար հաստած մը, որ տպագրին մէջ կը տեսնուի էջ 725-733: Ասկէ անդին շարունակուող մասին հին ոսկեղարեան թարգմանութիւնը կը աղակոի տպագրեալին մէջ:

և բազում սղորմութեամբ գթացա ի վերաբ
քո, առէ Տէր Աստուած փրկիչ քո:

Զարթիր, զարթիր, զի արքիր ի ձեռանէ Տեսան զբաժակ բարկութեան նորա,
և արքիր և քամեցիր զբաժակ բարկութեան իմոյ, և ոչ ոք էր որ մխիթարէր յամենայն որդւոցն զոր ծնար զու, և ոչ
ոք էր որ ունէր զձհանէ քումէ. ահա-
ւոդիկ առի ևս ի ձեռանէ քումէ զբաժակ
խոսվութեան և զբաժակ բարկութեան
իմոյ. այլ մի՛ ևս յաւելցիս ըմպել. և
եղից զնա ի ձեռն թշուառացուցացն քոց:

Զարթիր, զարթիր և զգեցիր զուրու-
թիւն փառաց քոց. թութափիո ի հազար
այտի, և արի նիստ, լոյժ զու զլաւծ ի
պարանացէ քումմէ, համբարձ զաշս քո-
չարջ զքե, նայեաց և տես, զի ժազավին
որդիք քո և զան առ քեզ: կենդանի հմ-
ես առէ Տէր. զի զամենեսիան զնասա-
իրրե զորդ զգեցչիր, և զարդարեսչիր
իրրե զնարան զարդու նորաւք. քանզի
աւերիալ էր երկիր քո և կործանեալ,
արդ նեղօցին ի բնակութենէ, և փասից-
ցին ի քէն կործանիչք քո, և խաւսիցին
յականչս քո որդիք անզուակութեան քո
և ասացին. նեղ է մեզ տեղիս զի բնա-
կեցուք. և ասացիս ի սրաի քում եթէ
ո՞ ծնաւ ինձ զայս ամենայն. զի ևս այրի
և ամուլ էի, և ինձ զսսաւ ո՞ սնոյց. զի
ևս պանդուխու և արգելական էի և սոքա-
ւուր էին:

Զայս եսոյի յառաջազոյն կանխեաց և
մարդարէացու. սոքա յառաջազոյն նշա-
նակեալ էին վասն մեր ի գիրս սուրբս,
և պիտոյ էր զի զճշմարտութիւն նոցն
արդեամբք ընդուցուք: Այլ զայս ասաց
փեսայն որ է ինքն բանն Աստուածոյ առ-
հարսն իւր, որ նա ինքն է եկեղեցի սուրբ,
սրբէոզի գարձեալ խսրհուրդ մարդարէաւ-
թեանն սրբոյ արդեամբ ի ձեզ կատարնո-
ցի. զի տացեալ է ի նսսաւ այսպէս. եթէ
ահաւագիկ ևս արարից զքարինս քո բիւ-
րել և ուզզեցից զնիմունս քո պատուական
վիճաւք, և շինհեցից զպարփուզո քո շա-
փիւզո, և զգրունս քո կանդնեցից ընտիր
ընտիր կարկենան ակամքք և ամենայն որ-
դիք քո ծանիցին զիս. և բազմացի խա-
զալութիւն սրդւոց քոց և արդարութեամբ
շինհաջիր. այսպէս է առ տաճոր մնձ այն

որ ընդ ամենայն արարածու ի ներքոյ
երկնից բանն Աստուած, որ է արարիչ
ամենայնի, հաստատեաց կացոյց ի վերաբ
քան զերկինս, և գարձեալ ի վերաց երկրի
զնմոնութիւն նորա լուսաւոր արար, զի
յամենայն արարածոց և յամենայն մարդ-
կանէ պատուեցի հայր նորա և երկրու-
գեսցի:

Բայց այն աշխարհն որ ի վերաց քան
զերկինս է, որ է վերինս Երւուաղէմ, և
Սիսն լեռանն երկնաւոր, և քազաք սքան-
չելի Աստուածոյ կենզանայ, զի ի նմայ հն
բնակիչք բիւրաւոր հրեշտակաց և ժազմիք
արդարաց, որ զրեալ են յերկինս. զի տ-
ուուել և անզատում է աւրհնութեամբ,
աւրհնեն զարարիչն իւրեանց և զառաջ-
նորդն ամենայնի, զի ոք ի մանկանա-
ցուացս ոչ կարէ աւրհնել զնա սրպէս ար-
ժանն է. քանզի զոր ակն ոչ ետես և
ունկն ոչ լոււաւ և ի սիրտ մարդոյ ոչ
անկու, զայն պատրաստեաց Աստուած սի-
րելեաց իւրաց:

Զի արժանի եղանք նմա փաքր ի շատէ
հանդերձ կանամբք և ման[կ]տւալք, փո-
քունք և մհամանձք, ի մի հազի, ի մի
շունչ, մի՛ գագարեացուք խոստավան լի-
նել և աւրհնել զայն որ եղեւ պատճառք
այսր ամենայն բարեաց ի ձեռն եկեղեցոյ:
Այն որ քուէ զմեզս մեր և զանուրէնու-
թիւնս ամենիցուն ի ձեռն եկեղեցոյ. այն
որ բժշկէ զնիւանդութիւնս մեր ի ձեռն
եկեղեցոյ. այն որ պատէ զմեզս պարմու-
թեամբ և զթութեամբ իւրավի ի ձեռն եկե-
ղեցոյ: Զի ոչ եթէ ըստ մեղաց մերաց
արար մեզ և ոչ ըստ անօրէնութեան մե-
րում հասոյց մեղ: Քանզի սրպէս հեռի են
արեւելք յարեմաից, այսպէս հեռի արար
ի մէնջ զանուրէնութիւնս մեր, և սր-
պէս զթա հայր ի վերաց սրդւոց իւրաց,
զթացի Տէր երկիւզածաց իւրաց, որում
փառք յաւիտեանս:

Հայու. Ն. ԵՊՄ. ԾՐՎԱԿԱԼԵ



**ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ Ն. ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆԻ
Տ. ԵՎՀԵՇԵ ԱՐքԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆԻ
ՆԻԽ ԵՌՈՒ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ**

(28 Օգոստ — 1 Սեպտեմբեր 1964)



Հարաւային Ամերիկայի թեմին տրուած այցելութենէն վերադարձին, Ամեն. Պատրիարք Սրբազնը փափաքեցաւ իր համբան անցնել Նիւ Եսրքէն, յատուկ մտազրաւթեամբ։ Այն է Ա. Յարութեան Տաճարի առաջին կարգի շքանշանով զարդարել կուրքքերը այնպատաւարժան ապզայիններան, որոնք իրենց հեղինակութեամբ և հմայքով յաջողութեան առաջնորդածէին, Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան հանգանակութիւնը։

Պատրիարք Սրբազն Հայրը իր մտազրութիւնը յայտնեց Ամերիկայի թեմին Առաջնորդ Դերը։ Տ. Միան Ա. Արքապահն, որ ուրախութեամբ ընդառաջաց Պատրիարք Հօր Փափաքին։

Նորին Ամենապատուութիւնը, որ նախապէս եղած կարգադրութեան համաձայն, Նիւ Եսրքի ձան Ֆ. Քէնլուի օգտկայանը պիտի ժամանէր Արքաթ, Օգոստոս 28, 1964, յատ միջօրելի ժամը 2ին, Փան Ամերիքն Օդանաւային Ընկերութեան գործադուլին պատճառով ժամանեց առաւտեան տասին, Ընկերական թիւն Ամենապատուութիւնը հաղորդուած է։ Եանձն Վրդ։ Ամենանիւր Նորին Ամենապատուութիւնը իսոսք առնելով՝ ի միջին այլոց ըստաւ։

Ես պաշտօնական խօսք չովիտի ընեմ, պիտի ըստ միայն թէ հու եկած եմ մեւայն ու միայն իմ ամենախոր և անկեղծ, ինչոք նաև իմ Միաբանութեան ամձնախոր և անկեղծ երախտիքը բերելու այն գաղութին, որ ինչոք որուր ազգային ու եկեղեցական կարիքներուն նկատմամբ այնքան իշխանական և առատաձեռն վերաբերում ունեցած է, նոյնը ըրանաւ Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան ձեռնարկին համար։

Նոյն օրը կէսօրէ ետք ժամը 3ին, Առաջնորդ Սրբազն Հօր Գլուխուրութեամբ և Թիւմական Խորհուրդի, եկեղեցական դասու, պաշտօնէութեան, յարակից մարմաններու ներկայացուցիչներու և կոկիկ թիւուլ ապզայիններու մասնակցութիւնը Պատրիարք Սրբազնը առաջնորդուեցաւ Լոնկ Ալլընտի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ կատարուեցաւ Հրաշավառակի արարողաւթիւնը և Նորին Ամենապատուութիւնը տուու իր անդրանիկ պատգամը Ամերիկահայութեան։

Ժամը հինգին, Առաջնորդարանի դահլիճին մէջ, ի պատիւ Նորին Ամենապատուութեան տեղի ունեցաւ ընդունելութիւնը մը՝ Առաջնորդ Սրբազնի և Հրաշավառակի արարողութեան մասնակցողներու ներկայութեամբ։

Առաջնորդարանի Դիւնանապես Տիար Սուրէն Մանուկյան, յանուն պաշտօնէութեան, Պատրիարք Սրբազն Հօր Գլուխուրութիւնը և Նորին Ամենապատուութեան բարիգալուստի խօսք առին Թիւմական Խորհուրդի անդամներէն Տ. Գարեգին Մ. Վրդ. Գաղանճան, Տ. Վարդան Քնյայ. Մկրեան, Տիար Յարութիւն Թագոսեան և Ոլոսիս Երամեան, ինչոք նաև Մայր Տաճարի և Մշակութային կեդրոնի Տիար Նութեան տնօրէն Տիար Հայկ Գալուքնեան,

Երուսաղէմի Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան կեդրոնական Յանձնախոռութիւն անդամներէն Զօր Սարգիս Զարդարեան և Տիար Խորէն Խոլիկեան, Ոժանդակ Միութեան առենապետ Տիկին Աստղիկ Խցնատիսուհան և նոյն Միութեան նախկին առենապետ Տիկին Աղանի Թագոսեան, ինչոք նաև Պէտրութէն Հուրարար Նիւ Եսրք յարգանքուող Փրոփ. Բարունակ Թովմանեան Առաջնորդ Սրբազնի փափաքով՝ Տ. Եանձն Վրդ. Ամէկմեան, Հարաւային Ամերիկայի մէջ հայ և պետական իշխանութեանց ու ժողովրդին Կողմէ Պատրիարք Սրբազն Հօր ընծայուած յարգանքի և ընդունելութիւններուն ամփոփ նկարագրականն ըրաւ։ Հ. Բ. Բ. Միութեան Վրդիշ - Տնօրէն Տիար Գրիգոր Կիրակոսեան՝ Պատրիարք Սրբազնի անձին մէջ դրուածեց բանասեղծն ու բարձր մտաւորականը, վարչապէտն ու հայրինասէրբը Այսուհետեւ, Նորին Ամենապատուութիւնը իսօսք առնելով՝ ի միջին այլոց ըստաւ։

Ես պաշտօնական խօսք չովիտի ընեմ, պիտի ըստ միայն թէ հու եկած եմ մեւայն ու միայն իմ ամենախոր և անկեղծ, ինչոք նաև իմ Միաբանութեան ամձնախոր և անկեղծ երախտիքը բերելու այն գաղութին, որ ինչոք որուր ազգային ու եկեղեցական կարիքներուն նկատմամբ այնքան իշխանական և առատաձեռն վերաբերում ունեցած է, նոյնը ըրանաւ Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան ձեռնարկին համար։

Կ'ամէնարկեմ անշուշտ Հիւսիսային Ամերիկայի մեր հայ գաղութին, որուն սիրտը, որուն հայրենասիրութիւնը, որուն եկեղեցասիրութիւնը քով բովի եկած՝ սոկի գետ մը կաղմած են, և որ ամէն տեղ հասնելու կը սահմանէ ինքզինքը։ Ես եկած եմ այս սոկի գետին տուած սոկիին համար իմ սոկի շնորհակալութիւններու յայտնելու։

Երեկոյեան ժամը 8ին, ի պատիւ Պատրիարք Սրբազն Հօր, Թիւմական Խորհուրդի Կողմէ մէծարանքի հաշկերոյթ մը արուեցաւ Նիւ Եսրքի Սրբաթլը - Հիւմին պանդոկին մէջ։ Հակառակ ութիւ - տասը օրուան կարճ ժամանակամիջոցին՝ ձաշկերոյթի Յանձնախոռութիւնը՝ առենապետութեամբ Տիկին Ալիս Գալուքնեան և անոր օգնական Տիկին Զապէտ Քէյի, ըրած էր լաւագոյն և գոհացոցի կարգադրութիւնը, ապահովելով չուրջ 250 կոչնականներու մասնակցութիւնը արձակուրդներու այս ըրչանին։

թեմի հոգևորականներէն 22 եկեղեցականներ, Սրբոց Յակոբեանց տօնին ձևաւած՝ Օքնանցէք զՏէլ։ շարականի և «Սիրո ի սիրա» վանքի քայլերգի երգեցաղութեամբ Պատրիարք Սրբառանի շքախումբը առաջնորդեցին սեղանատուններ Տիրար Եղուարդ Գառակիեանի վեհակիեան Մագթերգի երգեցաղութեամբ և Առաջնորդ Սրբաղանի ձաշակեցացուք աշուքէն յետու սկսաւ ձաշկերոյթը։

Ընդունելութեան արարողապետ Արք. Տ. Լեռն Քննի. Առաքելեան, նախարանը ընկելով ընթացք տուաւ գործադրելի յայտագիրին, սրուն գեղարուեստական բաժնին իրենց սիրուաժամ մասնակցութիւնը բերին յայտնի դաշնակահար Օք. Էռոփի հշխանեան և ծանօթերգի Տիրար Պարգի Լորեան՝ զաշնակի ընկերակցութեամբ Խոյ Քէլէկեանի։

Պատրիարք Սրբաղանի բարի գալուստի և ողջոյնի խօսք առին Առաջնորդ Սրբաղան Հայրը, Հ. Բ. Բ. Միութեան նախագահ Տիրար Աէլք Մանուկեան, Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Կեդրոնական Յանձնաշխութիւն անդամ Տիրար Տիգրան Յ. Պօյաճեան, Թեմական Խորհուրդի առենապետ Արք. Տ. Առնակ Քննի. Գասպարեան, Յարգանանի Միացեալ Աղքերու պատուիրակ Տքք. Սաստի, Քաջաքապետ Ռապուրի Ռապուրի Ներկայացացուցիչը՝ ծան Պըռն, Համաշխարհային Եկեղեցեաց Խորհուրդի քարուղար Վեր. Աէլյուստ Մաքուէլ, Եկեղեցեաց Աղքային Խորհուրդի Քարտուղար Տքք. Տէլիլիս Հրնգրը, Եղիսակոպսական Եկեղեցւոյ ներկայացուցիչ Գերշելորիսթն լ. Ոքէյփ և ուրիշներ Ամենէն ետքը Պատրիարք Սրբաղան Հայրը, սեղանապետի հրաւերով, իր գնաւատանքը յայտնեց իրեն ընծայւած պատիւն համար, ինչպէս նաև իր շնորհակալիքը՝ Հիւսիսային Ամերիկայի մեր բալոր հարացատներուն, սոննը հայուվայել լրջութեամբ ու առատաձնանութեամբ կատարեցին իրենց պարուքը Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան ծեռնարկին մէջ։

Այս այսօր եկած եմք, ըստ Պատրիարք Սրբաղանը, «իմ յարգանքիս տուրքը բերելու և իմ երախտագիտութիւնու յայտնելու յանձնն Սրբոց Յակոբեանց Միարանութեան և այս առիթով ձեր մէջ կարգ մը անձնաւորութիւններու կուրծքը պատկելու Սուրբ Յարութեան առաջին կարգի շքանշանով։»

Պատրիարք Սրբաղանի ձեռամբ այդ պատւաննը ընդունեցին Տիրար. Հայկ Գավուքնեան, Աէլք Մանուկեան, Զօր. Սարգիս Զարդարեան, Եղուարդ Մարտիկեան, Զարու Պարակէզեան, Յարութիւն Թագոսեան, Խորէն Խոլլիկեան և Տիգրան Յ. Պօյաճեան։

Կիրակի, Օգոստոս 30, Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագ մատոյց Տ. Շահէ Վ. Բէմ-եան և երգեցաղութիւնը կատարեց Կոմիտաս Երգչախումբը։ Պատրիարք Սրբաղան Հայրը նախագահց արարողութեան և քարոզին մէջ պերծորէն իմաստաւորեց հոգեկան արժէքները։

Ամեն Պատրիարք Սրբաղանը բարեհաճցաւ Առաջնորդ Ասթորիս պանդոկի իր յարկարած-

նին մէջ ընդունիլ այցելութիւնը եկեղեցականներու և ազգայիններու, իսկ Երկուշաբթի, առաջնորդութեամբ նիւ նորքի քաղաքապետանի ներկայացուցիչն՝ Հրջեցաւ Միջազգային Յուցանանդէսի զանազան առաջարկները, ուր ընդունուեցաւ մեծ պատիւներով։ Երեքշաբթի, Սեպտ. 1, 1964, Երեկոյեան ժամը 8.30ին, Առաջնորդ Սրբաղանը, Թեմական Խորհուրդը, պաշտօնէութիւնը, եկեղեցականներ և ազգայինները հրաժեշտ տուին նորին Ամենապատառութեան և Տ. Շահէ Վ. Բ. Անձմեանի, որոնք Փան Ամերիկան օգանակով մեկնեցան Փարիզ, Հանկէ անցնելու համար Ս. Էջմիածին՝ հրաւերովը Ամենայն Հայոց Վեհապատիւնը։

Սուրեկու կու տաներ վերոյիշեալ ձաշկերոյթին խօսուած բարի գալուստի մազթանքներուն ամփոփումը և Ամենապատիւ Սրբաղան Հօրոգոյն - պատասխանը։

* *

ԱՐԵՐԻԿԱՅԻ ԹԻՐԱԿԱԼ ՌԱՎԱՆՈՐԴ ԳԵՐԾ. Տ. ՍԻՐՈ ԵՐԻՒԳՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԽՈՍՔ

Ամենապատիւ Սրբաղան Եղբայր և սեղակցներ,

Նոր ժամանակներու մէջ կ'ապրինք. Փոխած են աշխարհի կարգերն ու սովորութիւնները. Փախուած են նաև մարզոց գաղափարներն ու աշխարհանայեցքները: Կէս զար առաջ, կամ նոյնիսկ քառորդ գար առաջ. ոչ ոք կրնար մտածել թէ Հոռմիմի Պաղը Վատիկանէն դուրս կրնար ելլել, կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրատանէն դուրս կրնար համբորգել, կամ Երուսաղէմի Պատրիարքը Ամերիկա պիտի կրնար այցելել։

Այսօր, իրականութիւն են այս բաները: Ամենայն Հայոց Հայրապետը Վաղգէն Վեհապատիւ Սարգս Հայրապետը առաջնորդ այցելեց Եւրոպա և Միջին Արևելք, և չորս տարի առաջ այցի եկամ զոյք Ամերիկաները: Անցեալ տարի, Հակտեմբերին, ուխտի գնաց Ս. Երկիր՝ Երուսաղէմի: Նոյնպէս Հռովմի Պողոս Զ. Ներկաց Պաղը անցեալ Յունուարին ուխտի գնաց Ս. Երկիր, և այսօր Երուսաղէմի Հայոց Պատրիարքը այցի եկած է Ամերիկա։

Երուսաղէմ անունը ոչ մէկ ազգի մէջ այնքան սիրելի ու պաշտելի եղած է, որքան հայ ժողովուրդին մէջ Անիկա իրերի հաղապատիքները, որոնք, բրիստոնէական առաջին գարերէն սկսեալ, ուխտատեղի գարձուցած են Սուրբ Քաղաքը, իրեր Երկրորդ մեծադրոյն սրբավայր ու կեդրոն Հայ Եկեղեցւոյ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն յետոյ։

Ամերջ արտաշխարհի մէջ Երուսաղէմի Սուրբ Աթոռը տէր և պաշտօնան կանգնած է մեր մեծ ազոյն հարստաթեան, որ ստարներուն

նախանձը կը շարժէ, և քրիստոնեայ երկու եկեղեցիներու — Օքթոտոքս և Կաթոլիկ — հետ համահաւասար իրաւունք կը վայելէ Տիրոջ Տնօրինական սրբավայրերուն մէջ՝ կեզդու ունենալով Տեառնեղրոր առաքելական ու պատմական Աթոռը, Սիոնի բարձունքին վրայ:

Եթէ վաղեմի գարերուն, Երուսաղէմ միայն ուխտատեղի և Ս. Տեղեաց պաշտպան վանք մըն էր հայութեան համար, այսօր սակայն, Հայ Եկեղեցին և ժողովուրդը կ'ակնկալեն Սրբոց Յակոբեանց Աթոռը տեսնել նաև իրեն կեզդու ու վառարան հայ կրթութեան և մշակոյթի, որուն առնվիրաներն եղան Դուրեան և Դուչակեան պատրիարքները:

Արտասահմանի հայութիւնը իր ակնարկը սեեռած է այսօր Երուսաղէմի ժամանգաւուրց Վարժարանին և անկէ կ'ակնկալէ ոչ միայն Սուրբ Տեղեաց պահապան զինուուրները, այլ նաև աստուածաբան վարդապետները, Աշխարարնի քարտղիչներ և կաչամի տէր հագեռականներ:

Հայ ժողովուրդը միշտ սիրած ու պաշտած է Երուսաղէմի և Հայոց Առաքելական Աթոռը:

Ամերիկայի, հայութիւնը, մասնաւրաբար վերջին քառորդ գարու ընթացքին, աւելի քան կէս միլիոն տոլարի ներթական օժանդակութիւն բերած է Երուսաղէմի Ս. Աթոռին, անօր Ժառանգաւորաց Վարժարանին և Սուրբ Յարութեան Տաճարի վերանորդւթեան դորձին իրեն տրիտոր այն բարիքին համար, զար վայելած է ունենալով Սուրբ Քաջար ուստացած ու պատրաստած հոյլ մը հաշգեռական պաշտօնեաններ:

Ամեն Պատրիարք Սրբազն Եղբայր, Զեզի բարի գալուստ կը մաղթեմ յանուն մեր թեմին: Դուք կը զարդարակախ սրբավայրեքն, և մեզի ու մեր հօտին կը բերէք Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռոյ Միարանութեան սէրն ու ողջոյնները:

Մեզմէ շատեր իրենց պատանեկութեան և ուսանողութեան երջանիկ տարիները ազգած են Սրբոց Յակոբեանց Մայրավանքին խնկարոյր մինուրատին մէջ: Հոն ստացած են իրենց ուսումը և հոն կատարած հոգեկորականի իրենց կոչման և Հայ Եկեղեցիին ու ազգին ծառայելու ուխտը:

«Քաջուստները բարի կ'ըլլանչ, ըստ է Ս. Աթոռոյ երջանիկայի շատակ պատրիարքներէն Թարգում Սրբազն Գուշակեան, մեծ ահարուստ Հայուն՝ Գալուստ Արքայինեանին, երբ ան զինքը կը զիմաւորէք Փարիզի մէջ:»

Զեր գալուստն ալ թող բարի ըլլայ, Սրբազն Եղբայր, ի Տեղանէ առաքեցաք:

Թող բարութեան Տէրը պայծառ և բարեկարգ պահէ Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռն ու անօր զինուուրեալ Միարանութիւնը, ի փառ Աստուծոյ և ի պատիւ Հայ Եկեղեցին և Հայ ժողովուրդին:

Բարի եկար:

Հ. Բ. Ը. ԱԼԵՔ ՄԱՅՈՒԽԵԱՆ ԽՈՍՔԸ

Անակնկալ հաճոյք մը եղաւ մեզի համար ներկայ ըլլալ Ամեն, Պատրիարք Հօր ի պատիւ սարքուած այս ճաշկերոյթին: Ուրախ ենք որ Սրբազն Հայքը սքանչելի մտածումը ունեցած է Հարաւային Ամերիկայէն՝ Երուսաղէմ վերադարձի ճամբռն վրայ հանդիպիլ նիւ Եորք, ծանօթանալու Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Յանձնախումբի անդամներուն և անոնց միջոցաւ իր չնորհակայութիւնը յայտնելու Ամերիկահայութեան, իրենց առատաձեռն զարդութեան համար, որով կարելի եղաւ ի կատար հանելու տարիներէ ի վեր ծրագրուած գործ մը:

Յաւալի է, Սրբազն Հայք, որ միմիայն քանի մը օրեր պիտի կարենաք ՌԱԼ մեզի հետ: Վատուան եմ որ բոլոր Հայաշատ կեդրոնները պիտի ուզէին վայելել Զեր ներկայութիւնը: Սակայն, ուրախ եմ որ նիւ նորքի հայութիւնը, և մեզմէ սմանք հեռու տեղերէն, այսպէս Զեզի հետ սեղանակից ՌԱԼու հայքը ունինք:

Փափաքելի պիտի ըլլար, Սրբազն Հայք, որ միմիայն քանի մը օրերին Ամերիկահայութիւնը Երուսաղէմի մասին շատ բան լսեց: Ենորին Պատրիարք Հօր երկու պատուիրակներուն յանձին Կիւրեղ Վրզ. Գարիկեանի և Եանէ Վրզ. Աճէմեանի, Ամերիկահայութիւնը լիովին ծանօթացած է Երուսաղէմի Միարանութեան կարիքներուն, և ըստ իր բարի սովորութեան, ըրած է այն ինչ որ կ'ակնկալէ իրմէ:

Կարծեսթ թէ Ամերիկահայն ալ պատեհութեան մը կը սպասէր, իր երախտագիտութիւնը յայտնելու Երուսաղէմայ Միարանութեան տարին ընթացքին մեզի տրուած օգնութեան և չնորհներուն համար: Առանց Երուսաղէմի օգնութեան՝ Ամերիկահայ Եկեղեցական կենաքը տիուր ու ցաւալի կացութեան մը մատնուած պիտի ըլլար: Այս որ զարդանանք՝ կը հանդիպինք Երուսաղէմի Միարաններէն հոգեկորականի մը:

Ամերիկահայը հզարու է իր մէջ ունենաւով Արևելեան Թիմի, Առաջնորդ Սիոն Արքեպոս, Մանուկեանը, Արք Մտեան Թիմի Առաջնորդ Թորգոմ Ապոս, Մանուկեանը, Տիրան Արքեպոս, Ներսոյեանը և տանեակ մը ուրիշ վարդապետները ու Քաջանանին, բուօն ալ Երուսաղէմի Փառանգաւորաց Վարժարանէն ըլջանաւարուներ:

Ենորհակալ ենք, Պատրիարք Սրբազն Հայք, այս բոլորին համար: Բայց մեր չնորհակալութեան կ'ուզենք աւելցնել մեր ակնկալութիւնը:

ները որ Սրբաց Յակոբեանց Միաբանութիւնը
իւր կարելին լնէ դարձացնելու և ընդարձա-
կելու ժառանգաւորաց վարժարանը:

Ամբողջ Սփիւռքը կը տառապի եկեղեցա-
կաններու և աղդային մշակներու պահանջնի:
Աղդապահականութիւնը գործը կը կազմայ կարող
ու զարդացած եկեղեցականներու պահանջնի:
Ամերիկանայ հին ու նոր սերնդով իր աղդա-
յին կեանքի տևականացման դիմաւոր աղդակ
կը նկատէ Հայաստանաց Եկեղեցին, անոր
միջոցաւ կը յուսայ զարգացնել Հայ մշակոյթը
և նոյնիսկ Հայ լեզուն, անոր կողմբին կանգ-
նեցնելով Հայ աղդային դպրոցը:

Այս հասկացողութեամբ՝ խօսքը նիւթական
գոհողութիւններ յանձն առած ենք, հիմնելով
ժառանգաւոր եկեղեցիներ և մշակութային կեդ-
րոններ, այն յոյսով և հաւատքով թէ այս
հաստատութիւնները նոխացնող ու զարդաց-
նող հոգի որակականներ և մատարականներ պիտի
կարենանք ուսենաւ ժամանակի ընթացքին:

Մեր այս յոյսերն ու ակնկալութիւնները
իրականացնելու համար՝ մեր աչքերը յառած
ենք Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբա-
նութեան և 2երդ Սրբաշնութեան, այն յոյսով
և վստահութեամբ թէ 2եր կարելին պիտի
ընէք գոհացնելու մեր և համայն հայութեան
ակնկալութիւնները:

Բարի եկաք, Սրբազն Հայր, հաղար բարի:

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Ա. ՅԵՐՈՒԹԵԱՆ ՏԱճէՐԻ

ԿՈՐԴԳԻՆԹԱԿԱՆ ԿԵՐՊՈՒԱԿԱՆ ՅԱՀԱՀԱԱՄԱՐԻ
ԱՆԴՎԱՐ ՏԻԱՐ ՏԻԳԻԱՆ Յ. ՊՕՅԱՃԱՎԱԽ ԽՕՍՔԸ

Բացառիկ պատիւ և առանձնաշնորհումըն
է ինձի համար, յանուն Ս. Յարութեան Տաճարի
նորոգութեան կեդրոնական Յանձնախութիւն
և բազուծ նուիրատուններուն, բարի գալուստ
մազթելու և որդիական յարգանք մատուցա-
նելու Ամեն. Պատրիարք Սրբազն Զօր և
յայտնելու մեր բուրյին սէրը, նուիրումն ու
հաւատարմութիւնը հանդէս Ս. Երուսաղէմի
բազմադարեան նուիրապետական Աթոռին:

Զեր այս թուոցիկ այցելութիւնը, Պատ-
րիարք Սրբազն Հայր, աննախընթաց իր տի-
սակին մէջ, մեր մէջ կը զօրացնէ հաւատարը
հանդէս Հայաստանաց Եկեղեցւոյ յաւերգու-
թեան ու անսասանութեան, Զեր անձին մէջ
տեսնելով արժանաւոր յաջորդք առաքելատիպ
պատրիարքներուն, որոնք իրենց անսահման
նուիրումով պայժառացուցած են Ս. Երուսա-
ղէմի Պատրիարքական Աթոռուր:

Աշխարհի չորս կողմերը ցրուած հաւատաց-
եալ հայուն համար՝ Երուսաղէմը ներշնչումի
աղքիւր եղած է միշտ, ոչ միայն իրը խորհր-
դանիշ քրիստութեան կեդրոն: Արմաշի Դոգրել մինքի
քանդումէն, Ֆէորգեան ծեմարանի անփառու-
նակ փակումէն և Ալիլիկեան Հայրապետական
Աթոռի ողբերգական տարագրութենէն յիտոյ,
Սփիւռքի Հայոց աչքերը ուղղուեցան դէպի

Երուսաղէմ, այն յոյսով որ ժառանգաւորաց
վարժարանն ու Ծննդայարանը Սփիւռքի Հա-
յաստաննեայց Եկեղեցիներն ու համայնքները
պիտի օժտեն արժանաւոր հոգի որ հայուններով է
Երջանկայիշատակ Եղիշէ և Թորգում պատ-
րիարքներու բժախնդիր առաջնորդութեան և
հոկուութեան ներքի, յաջորդաբար պատ-
րաստուեցան ու ձեռնապրուեցան կղերական-
ներ, որոնցմէ ոմանք շատ արժանաւոր կեր-
պով ծառայեցին ու կը ծառայեին Հայ Եկեղեց-
ւոյ Սփիւռքի զանազան կեզրոններուն մէջ:

Դժբախտ օր մը, սպիտակ, Հայ Երուսաղէմի
ներքին կեանքը խոռվեցաւ Եագեցաւ փոթո-
րիկ մը, որ կը սպանաբ քանցել ու փացնել
ամէն ինչ որ Երուսաղէմի վառար կը կազմէր:
Ժառանգաւորաց Վարժարանն ու Ծննդայարանը
ատենի մը համար կորսուցուցին իրենց հրո-
պոյրը և Հայ Երիտասարդութիւն՝ Հայաստաննեայց
Եկեղեցւոյ հոգինը ծառայելութեան նուիրուե-
լու փափաքներն ու հակումները դդաւապէս
տկարացան:

Այսօր, բարիբախտաբար, երիանի ենք,
առանց վարանումի, առանց վերապահութեան
յայտաբարելու, որ Հայ Երուսաղէմը վերստին
մտած է իր հարազուա և աւանդական հունին
մէջ, ներշնչելով մեզի այն յոյսը թէ Սփիւռքի
Հայ համայնքները մտիկ ապազային պիտի
կարենան գոնէ մասամբ գոհացնել իրենց կա-
րիքները, ոգտուելով Երուսաղէմի արտադրած
հունձքէն:

Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան ան-
հրաժեշտութիւնը ինքնին բաւարար պիտի
ըլլար յուղելու և խանդավառելու Հայ հասա-
րակաթիւնը, եթէ Երուսաղէմի դոգրելունքէն
օգտուելու յոյսերը բոլորովին մարած ըլլային:
Հայ Երուսաղէմը նոր աւիւնով, նոր կենսու-
նակութեամբ, նոր խանդավառութեամբ և հա-
ւատառ վճականութեամբ գործի լծուած է
այժմ, իր արժանաւոր Պատրիարքի հայրական
խնամքին, հոգածութեան, գուրգուրանքին և
առաջնորդութեան ներքի:

Ներշնչուած այս հոգիպարար երկոյթին,
քաջակերուած ու խորապէս տպաւորուած նո-
րին Ս. Օժութիւն Ամենայն Հայոց Հայրապետին
խորհութեներէն ու Հարահանգներէն, Ամերիկա-
հայութեան հու զանգուածը առաստեանորէն
ու շերմեռան հաւատաբով պատասխանեց Զեր
կոչին: Հոգեզմայլ էր մասնաւորապէս պատաս-
խանը մի քանի նոպաստընկալ մամիկներու:
որոնք, իրենց ստացան նոպաստէն ինայելով:
իրենց մասնակցութիւնը բերին Ս. Յարութեան
Տաճարի նորոգութեան գործին:

Դիտէին անսնը, դիտէին բուլորը, որ Հայ
ժողովուրդը, հակառակ իր վաքը թիւին, յոյ-
ներու և լատիններու համահաւատար իրաւունք
վայելած էր ու կը վայելէր. Ս. Յարութեան
Տաճարին մէջ, իր բազում մատուռներու:
սրբավայրերով և մատուռներով Ս. Փրկչի
գերեզմանով: Այս իրաւունքը, իր Պարուա-

հնութեամբ, ամբորէն հաստատուած ու նուիրագործուած էր կայսերական հրօմաքտակներով և պետական օրենսդրական վճռուներով:

Գիտէին բոլորն ալ որ Սրբոց Յակոբեանց վանքի Միաբանները, զարերու բնիմացքին, անսամբան զանողութիւններով, նոյնիսկ արեան հեղումով, պաշտպանած էին աւանդութիւն դարձած ու կարծես աստուածային սահմանումով սրբագրուած այդ իրաւունքները:

Եւ եկան բոլորն ալ ու իրենց սրտարուխ նույններով յաջողութեամբ պատկեցին Ամերիկայի մէկ ծայրէն միւսը սարքուած բոլոր ձեռնարկները: Մինք յաջողեցանք՝ չնորդիւ մեր հաւատքին, մեր սիրոյն հանդէպ Հայ Երաւագէմին և մեր վատահութեան հանդէպ այդ նուիրագիտական Աթոսին արժանաւոր Գահակալին և իր հավանաւորած Միաբանութեան, որուն անդամներէն երկուքը՝ Հայր Շահնէ Անէմեան և Հայր Կիւրեղ Գարիկեան, խիստ արդիւնաւոր աշխատանք կատարեցին և գնահատելի բաժին ունեցան ընդհանուր յաջողութեան մէջ:

Սփիւռքի հայութիւնը իր կեանքի յաւերացումը կը տեսնէ Հայաստանեայց Եկեղեցւոյ հզօր և անխորտակելի կառուցուածքին մէջ, իր անփոխարինելի աղդակ: Հակառակ ուղեղի ունեցած կարգ մը անշատուամներու, Հայ Եկեղեցին պահած է իր կենսունակութիւնն ու ամբողջականութիւնը և իր խոր աղդեցութիւնը Հայ Ժողովուրդին վրայ:

Մեր բացարձակ համազամն ու անխախտ հաւատքն է որ Հայաստանեայց Եկեղեցին պիտի ապրի յաւիտեան, հակառակ զինք ըլրջապատող բոլոր գժուարութիւններուն և իր կրած հարուածներուն: Անիկա պիտի ապրի ընդմիշտ իրը Հայ Եկեղեցի իր աւելուարանով ու խաչով, իր մոմերով ու խունկով, իր չուրջառով ու թագով, իր սկիզբով ու աւաղանով, իր սրբազն զատարագով որ կլնայ միան ու միայն զասական հայերէն Երևույի հարազատորէն երգուիլ ու արտայայտուիլ:

Անոր հոգեկոր տաճարը սասնեինը զարերու պատկանելի հնութիւն ունի: Անիկա եղած է ընդունարաբ Հայ Նոդիին, կերտիչը Հայ Նկարագրին, ներշնչողը Հայ ստեղծագործութեանց, պահապանը ու գանձարանը Հայ արժէքներու և ամենանզօր աղդակը Հայ կեանքի գոյութեան, կենսունակութեան և զարգացման:

Ահա մեր Եկեղեցին, խորանը մեր հնագոյն, որ իր մէջ զարերով ապրեցուցած է հաւատքը մեր պահերուն:

Ահա մեր Եկեղեցին, որուն ծառայելու կոչւած ենք առանց պայմանի, առանց շահախոնդրութեան, առանց հատուածական մոլեսանութեան:

Պատրիարք Սրբազն Հայր, կ'աղօթէնք Աստուածոյ որ Զեր կենաց արեւատութիւն պարզէ և իր չնորդներով ողողէ Զեր սիրուն ու հոգին, որպէսզի կարենար յաւերածական լոյսի մէջ պահել Հայ Երաւագէմը, իր լման փառքով, պերձանքով և վսեմ շուքով:

Դ. ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆ:

Տ. ԵԼԻՆԸ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԻՒՐԱԿԻ ԽՈՍՔԸ

Գերազնորհ Առաջնորդ Սրբաղան Հայր և յարգելի ներկաներ,

Ինչ որ ըսուցցաւ Եկեղեցական և աշխարհական խօսողներուն կողմէն՝ իմ անձիս վերաբերմամբ, անոնք ամբողջովին կը վերաբերին Հայ Եկեղեցականին և Հայ Եկեղեցականով կ'երթան Հայ Եկեղեցիին:

Իմ միակ բարերախտութիւնն է որ այս պահուստ ձեր մէջ կը գտնուիմ, և այն բոլոր անուշ և գրուատալից խօսքերը, որոնք կը տրուին ինձի իմ միջոցաւս կ'երթան այն Եկեղեցիին, որուն մէկ համեստ պաշտօնեան եմ, և չեմ գիտեր թէ կեանքիս մէջ կըցած եմ իմ պարտականութիւնս կատարել իրրի զինւոր այդ սրբազն հաստատութեան:

Խնդիր համար հաճոյք մը և նոյն ատեն պատիւ մըն է այս պահուստ ձեր մէջ լլլալ և անձամբ յայտնել իմ բովանդակ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւններ և ամբողջականութիւնը, չնորհակալիքը՝ այն բոլորին համար զոր գուք ցոյց տուիք Երաւագէմի նկատմամբ: Եւ ձեր միջոցաւ կ'ուզեմ իմ երախտագիտութիւնս յայտնել Հիւսիսային Ամերիկայի մեր բոլոր հարազատներուն, որոնք հայու վայել լրջութեամբ ու առատաձեռնութեամբ կատարեցին իրենց պարտքը Սուրբ Յարութեան Տաճարի նորոգութեան ձեռնարկին մէջ:

Հայ Երաւագէմը և մեր աղգային իշխանութիւնը ներկայացնող Սուրբ Տեղիք՝ առաջին անգամը չէր որ առարկայ կ'ըլլալից հայ ժողովուրդի սիրոյն և համարկրանքին: Եւ սակայն, ինչ որ գուք ըրիք այս առիթով, անիկա պիտի մայք ոչ միայն Երաւագէմի, այլի Հայ տոնմային պատմութեան մէջ իրրի ամենէն գեղեցիկ մէկ արտայայտութիւնը՝ ոսկի տառերով գրուելու արժանի:

Երբ կը կարդանք մեր տոնմային յիշատակարանները, կը տեսնենք որ հոն եկեղեցաշինութիւնն աւելի սրբազն և առաքինի գործ չէ եղած Հայ ժողովուրդին համար և ի գուք տեղ չէ որ այլիս տեսակ մը աղօթքի և մազքանքի հանգամանք և նկարագիր հագած է մեր ժամագրքին սա խօսքը. — Երանի եկեղեցի շինողաց, երախտաւորաց և պալտառուցիս:

Եւ ասիկա անոր համար, որ Աւետարանը հայ գիր և մագաղաթ ըլլալէ առաջ, հայ սիրտ է մեր կուրծքերուն տակ: Եւ մեր տաճարները մարմարաչէն կառոյցներ ըլլալէ առաջ, փըրկութեան տապաններ են մեր գոյութեան և մեր գոյատիւման՝ պատմութեան մըրկածուփալիքներուն զիմաց:

Օգնել Հայ Երաւագէմին՝ կը նշանակէ սատարել Հայ Եկեղեցիին, կը նշանակէ սատարել Ա. Էջմիածինին, կը նշանակէ սատարել մեր աղդապահապահութեան նուիրական գործին և կը նշանակէ մանաւանդ հարստացնել մեր հոգին:

Արքան տեղին է հսու կրկնել Արևմտեան մեծ իմաստասէրին խօսքը, ուր կ'ըսէ թէ ամբողջ տիեզերքին մէջ երկու գեղեցիկ բաներ կան, մէկը՝ աստղապարզ երկինք և մէկն ալպարտքի զգացումը, պարտքի գիտակցութիւնը: Աստուած է այդ երկինքը, զուք զիտէք, և սակայն, իւրաքանչիւր մարդ իր ներսը ունի նաև աստղապարզ երկինք մը, և պարտքի գիտակցութիւնը այդ գեղեցիկ աստղերէն մէկն է: Բայց ասող մը ա'յն ատեն կը ձառագայթէ, ասող մը ա'յն ատեն ասող է, երբ կրնայ իրմէ գուրս ելլել և իր լոյսը տալ ուրիշներուն: Ինձի համար երջանկութիւն է այս պահուստնուիլ մարդոց մէջ և իրենցավ միասին գտնուիլ այս օրնեաւ, այս գեղեցիկ հայ գաղութին մէջ, որ գիտցաւ իր հոգին ապրելով, որ գիտցաւ, այսպէս բաեմ, իր ձանրակիտու և մեծակիր նուրբատութիւններով ինքզինքն զուր ճառագայթիլ իր լոյսը նաև ուրիշներուն մէջ և ուրիշներուն վրայ:

Գիտաւը է, անտարակայս, արժէքներու համեմատական կշիռը փորձել և սակայն ամէն մարդ կ'արժէ համաձայն իր ձգտութիւններուն: Ան որ կը ձգտի միայն իր անձին, իր անձը միայն կ'արժէ: Ան որ կը ձգտի աշխարհին միայն, աշխարհ կ'արժէ: Խոկ ան որ կը ձգտի իր անձին անդին աւելի վեր և բարձրագոյն գաղափարներու, կ'արժէ աւելի քան ինչ որ մնաք կրնանք մտածել:

Ես այսօր եկած եմ հսու այդ ձգտութին մէջ, այդ ձգտութիվ ինքզինքնին արժեկորոզ պատշաճան հարազատներու և պատուական գաղութին մէջ, իմ յարգանքին տուրքը բերելու և իմ երախտագիտութիւնն յայտնելու յանուն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և այս առիթով ձեր մէջ կարգ մը անձնաւորութիւններու կուրծքը պատկելու Սուրբ Յարութեան առաջին կարգի պատշաճանանով:

Անոնք որ պիտի բնդունին այդ պատուանանը — Տիարք Հայկ Գալուքնեան, Ալէք Մանուկեան, Զօր Սարգիս Զարդարեան, Եղւարդ Մարտիկեան, Չարլզ Գարակէօղեան, Յարութիւն Թագոսեան, Խորէն Խոլլիկեան և Տիգրան Պոյանեան — անոնք պէտք չունին անշուշտ այդ նշանով նշանաւոր ըլլալու: Անոնք արդէն նշանաւոր են այս գաղութին մէջ, նշանաւոր մեր ամբողջ արտասահմանի մէջ և նշանաւոր մեր ազդին մէջ: Սակայն, ինչ որ մնաք կ'ընենք այդ պատշաճական հայերուն, ձեր ներկայացուցիչներուն, մեր ներկայացուցիչներուն, այդ կ'ընենք յանուն ամբողջ Հիւսիսային Ամերիկայի հայութեան:

Ազա Պատրիարք Սրբազնը բեմ հրաւիրեց Պր. Հայկ Գալուքնեանը, Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան կեդրոնական Յանձնաւ-

խումբին Աստիճագետը և նշելէ ետք Ամերիկանյութեան բազմավաստակ նահագետն անդանատելի նպաստը համազգային հանգանակութեան, զարգարեց անոր կուրծքը աղամանցակաւութիւնը:

Յաջորդաբար բեմ հրաւիրուեցան:

— Հ. Բ. Ը. Միութեան ազնիւ նախագահը՝ Պր. Ալեք ՄԱՆՈՒԿԻՆ:

— Ես ազգապարձան Միութեան կ'զգաց նական վարչութեան անդամ, հայ և ամերիկեան չըշանակներուն մէջ իր յարգելի անձնաւութեամբ և մեծ ձառայութիւններով ձանօթ Զօր Սարգիս Զարդարեան:

— Տիգրայիթ համայնքին մեծ զէմքերէն, իր հմայիչ անձով և պատկառելի բարերարութիւններով ձանօթ Պր. Եղւարդ Մարտիկեան:

— Եւ՛ նորքի ազգայիններէն, բաղմաթիւարիներու ազգային և բարեսիրական ամբազակիր ձառայութիւններով պատկառած՝ Պր. Յարութիւն թաղսսեան:

— Պատմանի ազգայիններէն, հանրածանօթ և սերուած գէմք՝ Պր. Խորէն Խոլլիկեան:

— Եւ նոյնպէս Պատմանէն հանրային գործանէկութեամբ և իր հարատառանութեամբ համարաւուած՝ Պր. Տիգրան Պոյանով:

Պատրիարք Սրբազնը իւրաքանչիւրի մասին գնահատութեան և շնորհակալութեան սրբատագին խօսք մը ըստ և շեշտեց թէ վերոյիշեալ ազգայինները կը գնահատուին իրը անդամներ Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան համազգային Յանձնախութիւնը, որուն նախագահն է Ն. Ա. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Վեհան կամ Ամենայն Հայոց:

Յաջորդ կ'սորուան, Ն. Ամենապատուանը Միութեանը, ընկերակցութեամբ Հ. Բ. Ը. Միութեան նախագահ Պր. Ալեք Մանուկեանի և Տ. Եանէ Վրդ. ին, այցելեց Պր. Չարլզ Գարակէօղեանին, որ ամիսներէ ի վեր կը գտնուի բաշկական խնամքի տակ, Երիցականներու հիւանդանոցին մէջ: Պատրիարք Սրբազնը ուղղեց Գարակէօղեանը բարերար տան ներկայացուցիչին և միենոյն ատեն, գնահատանքի և շնորհակալութեան իր խօսքը ըսիլ Պր. Չարլզ Գարակէօղեանին, որ երկուատրիներէ ի վեր ստանձնած է և խոյնմութեամբ կը կատարէ Ա. Յարութիւն Տաճարի հանգանակութեան Գանձարակի պատշաճանաւոր պաշտօնը: Գալաւայէ խոր յուղումով ընդունեց ան նորին Ամենապատուանը ձեռքբերէն Ա. Յարութիւն Տաճարի Ա. կարգի շքանշանը և իր չնորհակալութեան խօսքին մէջ ըստ Ամենէն գեղեցիկ և սրտառու նշանն է: զար անարժանարար կ'ընդունիմ:

Այսպիսով նորին Ամենապատուանը իւնը, յանձն Երուսաղէմի Պատրիարքական Աթոռուն Ա. Յարութիւն Միաբանութեան, յայտնեց իր շնորհակալութիւնը Ամերիկայի թեմին, համազգային հանգանակութեան բերած իր կշիճանական բան բաժինն համար:

Կիւ Նորք

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿԻՆ

ՀԱՇՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ամենայն Հայոց Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. Սեպտեմբեր 24 րուակիր իր գրութեամբ դիմել է Կարողիկ Եկեղեցու Քահանայապես Նորին Արքուրիւն Տ. Տ. Պապին, Համայն Ռուսիոյ Պատրիարք Ն. Արքուրիւն Տ. Տ. Ալեքսին, Քենտերքրի Արքայիսկովոս Նորին Գերամանուրիւն Դոկտ. Մայիլ Ռամզեկին եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Ընդհանուր Քարտուզուր Հայր Դոկտ. Վիզեր Հութսին, ճռաւիրելով Քիչասոնկարուն Խոյ Եկեղեցիներ, ուսպազի յառաջիկոյ տարի Ապրիլի 24-ին մասնակցեն Հայ Եկեղեցու եւ ժողովրդի մեծ սուզին, աղօրելով մօս երկու միլիոն հայերի հոգուց համար, որոնք նահատակուեցին Արևմտեան Հայութ անում, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

ԳԻՒԼԵ ՄԱՅՐ ԱԹՈՈՈՑ Ա. ԷԶՄԻԱՆՆԻ

24 Սեպտեմբեր 1964

Հ. Բ. Ռ. Մ Ի Ռ Ի Թ Ի Ւ Ն ՀՐԱՒԻՐԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միուրեան Կեդրոնական Գարչական Ժողովը պատի ունի ճռաւիրելու Միուրեան բոլոր իրաւունք անդամները ներկայ գտնուելու 51-րդ Ընդհ. Ժողովին, որ պիտի զուտուրուի նաբար օր, 5 Դեկտեմբեր 1964, առաւօսեան ժամը 9.30-ին, Միուրեան Կեդրոնական Գրասենյակին մեջ, 250 Ֆիֆրի Եվրնիւ, Նիւ Խոր, Ն. Ա.:

Եթե օրինական մեծամասնութիւն մը ներկայ չըլլայ վերոյիշեալ բարեկանին, այս ձանուցումը պիտի նկատուի իրեւ եւելող ճռաւել Ընդհանուր ժողովի, որ պիտի զուտուրուի նաբար եւ Կիրովի, 12 և 13 Դեկտեմբեր 1964, առաւօսեան ժամը 9.30-ին, Միքրը Հիլլըն պանդոկին մեջ, Ակվներ Եվրնիւ եւ 33-րդ Փուրց, Նիւ Խոր 1, Ն. Ա.:

Այն բոլոր իրաւունք անդամները որ ներկայ պիտի ըլլան այս ժողովին, օրինական մեծամասնութիւն պիտի կազմեն:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ընդհանուր Տեղեկագիր 1963 Տարեցանի:
2. Ընդհանուր Հառուեառութիւն 1963 Տարեցանի:
3. Ընտրութիւն Կեդր. Վարչ. Ժողովի՝ իրենց պատօսն վարութեան ցըսնը աւուրսած անդամներու տեղ:
4. Առնեազրի Փախոխուրիւններ:
5. Առաջարկներ եւ Թեկաղրութիւններ:
6. Գնահատամի Բանակեւեր:

Ի Գրամ Կեդր. Վարչ. Ժողովի
Ակենապայտից Ակենապայտ
Մ. Մ. ՅԱՎՈՒԵՔԵԱՆ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Նիւ Խոր, 1 Սեպտ. 1964

Ա. ՅԵԿԱԲԻ ՆԵՐՍԵՒՆ

ԵԿԱՊԵՑՈՒՆՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եր. 5 Սեպտ. — կ. օր Վերափ. Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Սամուել Արդ. Աղոյեան:

● Կիր. 6 Սեպտ. — Ը. օր Վերափ. Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգրաբար Ա. Աթոռ գտնուող Արժ. Տ. Վարագ Քնչ. Աւագեան:

● Քչ. 7 Սեպտ. — Նախատօնակին ի Ա. Յակոբ Նախագահնեց Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօս:

● Քչ. 8 Սեպտ. — Ա. Յովակիմոյ և Աննայի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գիրխանմանիի Ա. Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յավուէլի գերեզմանին վրայ: Ժամարարն էր, բառ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Սամուել Արդ. Աղոյեան: Երթու ու դարձի թափօրներուն Նախագահնեց Ժամարնող Հոգչ. Տ. Յովսէկ Վարդ. Մամուր:

● Եր. 12 Սեպտ. — Նախատօնակին ի Ա. Յակոբ Նախագահնեց Գիրշ. Տ. Նորայր Եպսոս:

● Կիր. 13 Սեպտ. — Քիո Գույ Ա. Աստուածածի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գիրխանմանիի Ա. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գիրեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գանիել Արդ. Շամելեան: Երթու ու դարձի թափօրներուն Նախագահնեց Գիրշ. Տ. Նորայր Եպսոս. Պողարեան:

● Կիր. 20 Սեպտ. — Բարեկենյան Ա. Խաչի պանոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ներսեն Վրդ. Բաղուձանէն:

— Նախատօնակին ի Ա. Յակոբ Նախագահնեց Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօս:

● Քչ. 21 Սեպտ. — Ծննդնի Ա. Աստուածածի: Առաւտեան ժամը 8 ին, Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօսի գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով իջան Գիրխանմանի ձորը ու Հըրաշափառով մուտք գործեցին Ա. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ա. Գիրեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Գիրշ. Լուսարարագետ Մորացանը:

● Եր. 26 Սեպտ. — Խաչիքերացի մեծահանդէս Նախատօնակիր պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, Նախագահնութեամբ Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօսի, որ ազա Ա. Խաչափայտի մասունքը Ա. Գիրխագը մատուեէն թափօրով փոխադրեց Աւագ Սեղան:

— Գիշերասկիզբին, Մայր Տաճարին մէջ կատարուեցան Հեկեցէի և Հոկմու կարգեր: Քանդիսագետն էր Գիրշ. Տ. Նորայր Եպսոս:

● Կիր. 27 Սեպտ. — ՏՕՆ Վերաբանակ Արքան ԱԼՀՆԻՆ: Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօս, մատոյց օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ և բարոգեց, բնարան ունենալով ԱԱՀ ինձ բաւ լիցի պարձել, բայց միայն ի խաչ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, և ես աշխարհին (Գաղտ. Զ. 14): Քարոզն ու Ա. Պատարագի առաջին մասը ձայնասփռուեցան Յորդանանի աստիօկայանէն: (Քարոզը լոյս տեսած է ԱՄԽՆԻՒ այս թիւով, Էջ 277): Ա. Պատարագէն ետք, բայց սովորութեան, կատարուեցաւ հանդիսաւոր Հազենանդստեան պաշտօն, ազգին և Ա. Աթոռոյու բարերար Մելգոնեան եղբարց Հոգիներուն համար, Նախագահութեամբ Գիրշ. Տ. Նորայր Եպսոսի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Խաչիքերացի մեծահանդէս ԱԱՀ ԱՄԽՆԻՆ, հանդիսագետնութեամբ Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօսի:

● Քչ. 28 Սեպտ. — Յիշաակ Ենոկլոց: Մայր Տաճարի Ա. Գիրխագը մատրոն մէջ պատարագեց Արժ. Տ. Կարապետ Քնչ. Անդրէանեան: Ազա կատարուեցան հազենանդստեան կարգեր, նախ եկեղեցւոյ մէջ և ազա գաւիթը՝ Երջանկայիշատակ Տ. Գիրերել Պատրիարքի շիրմին վրայ, Նախագահութեամբ Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօսի, որմէ ետք, Հոգչ. Տ. Գիրերդ Վրդ. ի գլխաւորութեամբ, Բափորը մեկնեցաւ Զամ-Թաղի համարակաց գերեզմանավայրը, անդ հս կատարելու համար նոյն արարողութիւնը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

● Քչ. 1 Սեպտ. — Առաւտուն, Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօս, ի գլուխ Միարանութեան, բացումը կատարեց Ա. Թարգմանչաց երկրորդական Վարժարանի 1964-1965 դպրոցական տարեշրջանին:

● Քչ. 2 Սեպտ. — Ֆրանսայէն, Արժ. Տ. Վարագ Քնչ. Աւագեան հիւրաբար ժամանեց Ա. Աթոռ և վերադարձաւ երկու շաբաթ ետք:

● Քչ. 3 Սեպտ. — Ա. Ուխտիս երիտասարդ Միարանութեան Հոգչ. Տ. Ներսեն Վրդ. Բաղուձանէն, որ չորս տարիներէ ի վեր կուսանէր նախ Գելճիքայի և ազա Փարիզի մէջ, ժամանեց Ա. Աթոռ:

● Աչ. 17 Սեպտ. — Առաւտուն, Լուսարարագետ Գիրշ. Տ. Հայրիկ Արքեպօս, ի գլուխ Միարանութեան, բացումը կատարեց Ժամանդական Վարժարանի 1964-1965 դպրոցական տարեշրջանին:



**«ՍԻՐՆ»ի ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՆՈՂԵՆԿԵՍԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՑԱՌ ԵՆ ՀԵՏԵԿԵՍԱԼ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Մեկնութիւն Ծննդեցուածոց - Գրիգորիսի Արքարունուոյ Քորեպիսկոպոսի : Ներածութիւն
Հ. Քերովքէ Վ. ի Զրաքեան : Նուէր Վենետիկի Մխիթարեան Մատենադարանէն :
Հայկ. Մատենաշաբար Գ. Կիւլպ. Հիմնարկութեան : Վենետիկ, Ս. Ղազար, 1964, էջ 223:
Այս մը Անրիլիաս - Պուկաս կարապետեան : Թանգեան «Աւրարտու» Հրատարակութիւն :
Նուէր Յակոբ Թ. Նազարենցէ : Պէլութ, 1964, էջ 75:

Հոգեբանական եւ Առողջապահական Խրամներ - Բժշկուհի Մարիա Զիլոյեան : Թանգեան
«Աւրարտու» Հրատարակութիւն : Նուէր ըստ վերնոյն :

Կիլիկեան Մանրանկարչութիւնը 12-13րդ դ. դ. - Լ. Ռ. Աղարեան : Երևան, Հայկական
ՍՍԾ ԳԱ Հրատարակութիւն, 1964 : Նուէր Երևանի Մատենադարանէն : էջ 295:

Սովետա-Թուրքական Յարաբերութիւնների Պատմութեան Հակազիտական Լուսաբանումը
Ժամանակակից Թուրք Պատմագրութեան Մէջ - Ռ. Սահակեան : Նուէր Արտասահմանի
Հայրենակիցների Հետ Կուլտուրական Կապի Հայկական Կոմիտէէն : Երևան, Հայ-
կական ՍՍԾ ԳԱ Հրատարակութիւն, 1964, էջ 129:

Հայերեն Արձանագրութեամբ Առարկաներ - Եւզինէ Մուշեղեան : Նուէր ըստ վերնոյն :
Երևան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակութիւն, 1964, էջ 175:

Ա. Օ. Ք. Մ. էն ստացուած են հետևեալները .-

- ա) Խոմանիկները - Խաչիկ Հրաչեան : Երևան, Հայպետհրատ, 1963:
- բ) Երկերի Փողովածու (Հատոր Ա.) - Հրաչեայ Քոչշար : Երևան, 1964, էջ 573:
- շ) Յակոբ Պարոնեան (Կեանքը և Հրապարակախօսութիւնը) - Գառնիկ Ստեփանեան :
Երևան, 1964, էջ 273:
- դ) Արդի Հայ Գրաման - Արծուի Յունանեան : Երևան, 1964, էջ 199:
- ե) Հայ Գիւղացիութեան Պատմութիւն (Զարգացած Ֆէոդալիզմի Դարաւըլան) - Ա.
Ե. Յակոբեան : Երևան, 1964, էջ 291. [էջ 297]
- զ) Ներսէ Շնորհալի - Գր. Յակոբեան : Երևան, Հայկ. ՍՍԾ ԳԱ Հրատ., 1964:
- է) Գրական Դիտողութիւններ - Ա. Սարինեան : Երևան, 1964, էջ 296.

գ. Յակոբեան - Երևանէն - կը նուիրէ հետևեալ զիրքերը .-

[էջ 358]

- ա) Մեծ Դիդակտիկա - Եան Ամսո Կոմինսկի : Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962:
- բ) Ուրուազեր Հայ Գլուցի Մանկավարդութեան Պատմութեան (10-15րդ դ. դ.) -
Ա. Ե. Մովսիսեան : Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, էջ 526:
- շ) Դուին Քաղաքը եւ Նրա Պեղումները - Ա. (Հայկական ՍՍԾ Գիտութիւնների Ա-
րկագելիայի Հնագիտական Արշաւախմբի 1937-1950 թթ. Աշխատանքների Ար-
դիւնքները) - Կ. Ղաֆաղարեան : Երևան, Հայկ. ՍՍԾ ԳԱ Հրատ., 1952, էջ 298:
- զ) Սանահնի Վանքը եւ Նրա Արձանագրութիւնները - Կարօ Ղաֆաղարեան : Երևան,
Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակութիւն, 1957, էջ 207:
- է) Միջնադարեան Հայ ճարտարապետներ եւ Քարզու Վարդեաներ - Ա. Բարխուդար-
եան : Երևան, Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատ., 1963, էջ 218 և 95 լուսանկարներ:

تصدرها - بطريركية الارمن الارمنية المدير والمقرر المسؤول - صاحب النافذة رئيس الاساقفة هايكازون ابراهيمان
اكتوبر ١٩٦٤ تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ١٠

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

Մատեմ Աղօրի (Ա. Տպագրութիւն) - Ներուէս Վ.Ր.Պ. Թօսունեան: Նուէր Հեղինակներ, [159]
Պէյրութ, 1964, էջ 399.

Արաբական Ասդերու Տակ Հոգիս Կ'երզք - Արամ Գիտակից (Նորա.): Հալէպ, 1964, էջ
Մեծ Երազի ճամբուն Վ.Ր.Պ. . . (Ակնարկ Հայկական Հարցի Պատմութեան Վ.Ր.Պ.) - Դիր-
սամ Ահարոնեան (Խուիրատու): Պէյրութ, 1964, էջ 224:

Յուշեր Երզական Նիկոլ Գալտնիկեանի Մասին - Արա (Նորա.): Թէհրան, 1962, էջ 56:
Յեղափոխական Ալպոմ - Ե. Հասոր թիւ 2 (50): 1964: Հրատ. և Նուէր Աւոյէն:

THE PROBLEMS OF MUSEUMS IN COUNTRIES UNDERGOING RAPID CHANGE
- Symposium Organised by the International Council of Museums. Neuchâtel, 17-
25 June 1962. Presented by ICOM. Report published with the help of UNESCO.
Berne - Paris, 1964, pp. 92.

ANNUAL REPORT OF THE EXECUTIVE DIRECTORS FOR THE FISCAL YEAR
ENDED APRIL 30, 1964. International Monetary Fund. Washington, D. C., 1964,
pp. 165.

REVUE DES ETUDES ARMENIENNES - Nouvelle Série, Tome I. Directeur E. Ben-
veniste. Secrétaire de la Rédaction H. Berbérian. Publié avec le concours de la
Fondation Calouste Gulbenkian. Paris, Librairie Klincksieck, 1964, pp. 496.

HISTOIRE DE LA COMMUNAUTE ARMENIENNE CATHOLIQUE DE DAMAS - A
l'Occasion du IIè Centenaire de la Communauté (1763 - 1963) et du Ier Centenaire
de la Construction de l'Eglise (1863 - 1963). Par le Père Pierre Atamian (présenté
par l'auteur). Beyrouth, 1964, pp. 92.

ԼՈՅԱ ՏԵՍԱՆԻ Ա. ԱԹՈՌՈՅՑԱ ՏՊԱՐՈՒՆԵՆ

ՅՈՒԹՈՒԹԻՒՆ ԶԱՏԿԻ

ԼՈՅԱ ԵՒ ՍԻՐՈՅ ԿԱՆՉՈՎ

(ՈՐԲԻ ՄԸ ՕՐԵՐԵՆ)

ՎԻՊԱԿ

էջ՝ 144

Գիր՝ 300 Ժիլս

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ

Վ Ա Ր Ե Կ

(Գ Ր Ա Բ Ա Բ)

Դ. Տպագրութիւն